

4132

Upper org

22

U-97

23 SEP 2009

ՍՈՒՐԲ ՕՐԸ

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԸ ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Ա.ԱՏԱԼԱ.ԾԱ.ՃՈՒՆՉԻՆ ՄԷՋ

معارف عموميہ نظارت جلیلہ سنک ۹ جمادی الآخر ۳۱۳ و
۱۴ تشرین ثانی ۳۱۱ تاریخی و ۵۷۵ نومروی و خصتمہ سیله
نشر اولنشدر

مصالح آمریقان مسیو ز شرکتی طرفندن تسویہ اولنہ رق طبع
اولنشدر

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՄ

ՏՊԱԳ-ՌՈՒԹԻՒՆ

Ա. ՅԱԿՈՒ ՊՈՎՈՎԱՆ

1895

22

5-97

22
4-97

ՍՈՒՐԲ ՕՐԸ

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԸ ԾԱՆՈԹԱՑՈՒԻ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ ՄԵԶ

معارف عموميہ نظارت جلیل سنک ۹ جاذی الآخر ۳۱۳ و ۱۴ تشرین ثانی
تاریخی و ۷۵ نومروی رخصتماد سیله نشر اولندر

مصارف آمریقان مسیونر شرکتی طرفندن تسویه اولندر ق طبع اولندر

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. Յ. ՊՈՅԱՀԵԱՆ

1895

07.08.2013

4132

ՍՈՒՐԲ ՕՐԸ

ԻՆՉՊԻՍ ՈՐ ԿԸ ԾԱՆօթԱՑՈՒԻ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ ՄԵԶ

ԱՍտուածոյ խօսքը բայցորոշաբար կը սոր-
վեցնէ Հօրը և Որդւոյն միութիւնը աշխարհի
ատեղծման մէջ, և հետեւաբար Սուրբ Օրուան
արբացման մէջ։ Շօշափենք անոր սորվեցու-
ցածը հետեւեալ հատուածներուն մէջ.—

«Ակիզբէն էր Բանը, ու Բանը Աստուածոյ քովն
էր, եւ Բանը Աստուած էր։ Անիկա սկիզբէն Աս-
տուածոյ քովն էր։ Ամէն բան անով եղաւ, եւ ա-
ռանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ։» Յովհ.
Ա. 1—3։

«Ինքը աշխարհի մէջ էր, եւ աշխարհս անով
եղաւ, ու աշխարհս զանիկա չճանչցաւ։ Իրեննե-
րուն եկաւ, եւ իրենները զինքը չընդունեցին։
Բայց որոնք որ զինքը ընդունեցին, անոնց իշխա-
նութիւն տուաւ Աստուածոյ որդիներ ըլլալու, ո-
րոնք կը հաւատան իր անուանը։ որ անոնք ոչ
արիւնէ եւ ոչ մարմինի կամքէ՝ ոչ ալ մարդու
կամքէ, հապա Աստուածմէ ծնան։ Եւ Բանը մար-
մին եղաւ ու մեր մէջը բնակեցաւ, (եւ անոր
փառքը տեսանք՝ Հօրմէն միածնի փառքի պէս,)



63773-67

շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն :» Յովհ .
Ա. 10—14:

«Շատ մասերով ու շատ կերպերով առաջուց
խօսելով Աստուած հայրերուն հետ մարդարէնե-
րով, աս ետքի օրերս իր Որդիովը խօսեցաւ մեր
հետը, որ զանիկա ամէն բանի ժառանգ դրաւ, որ
անով աշխարհն ալ ստեղծեց :» Երբ . Ա. 1, 2:

Ծննդոց գիրքին առաջին դլմուն մէջ կը¹
կարդանիք թէ .—

«Ակիզրէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղ-
ծեց : Ու երկիրը անձեւ ու պարապ էր : Ծն. Ա. 1, 2:

Աստուծոյ Խօսքը բան մը լըսեր թէ ո՞ր-
չափ ժամանակ երկիրը մնաց անձեւ ու պա-
րապ : Կրնայ այսպէս շարունակած ըլլալ
բազմաթիւ երկար ժամանակամիջոցներ, թե-
րեւս անթիւ դարեր, որոցմէ ետեւ մեր
Արարիչը աղէկ տեսաւ անձեւութիւնը ու
պարապութիւնը ընել յարմար բնակութիւն
մարդուն և ուրիշ շնչաւորներու : Կը սորվինք
Ծննդոց գրքին նոյն դլմէն թէնաև Աստուած
ասիկա ըլլաւ լեց օրուան մէջ :

Սուրբ Գիրքը ուշի ուշով ուսանած ատեն,
լաւ է միշտ յիշել թէ մեր Աստուածը
երրեակ և մի չէր է, և լաւ հասկնալ
թէ արուած հրամանները կու դան չօրմէն,

Որդիէն և Սուրբ Հոգիէն միանգամայն, երեք
Անձեր՝ միակ Աստուծոյ մէջ : Ասկէ զատ ո-
րոշ կերպով ի միտ առնուելու է թէ Հին և
Նոր կտակարանայ մէջ միութիւն կայ և եր-
կուքն ալ գրուած են Սուրբ Հոգիին ներշընչ-
ման նեղքեւ : Աստուծոյ Որդին, մինչ աշխար-
հի մէջ էր, նորէն և նորէն կ'ակնարկէր Հին
կտակարանին՝ զայն կոչելով “Գիրքերը,” և
թերեւս օգտակար ըլլայ նկատել այդ մասին
անոր սորվեցուցածէն հետեւեալ խօսքերը .—

«Եւ Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ,
Դուք մոլորած էք, որ ոչ գիրքերը գիտէք՝ եւ ոչ
Աստուծոյ գօրութիւնը :» Մատ. ԻԲ. 29 :

«Եւ անիկա ըսաւ անոր, թէ որ Մովկէսին ու
մարդարէներուն մտիկ չեն ըներ, ոչ ալ թէ որ
մեռեն երէն մէկը յարութիւն առնելու ըլլայ, պի-
տի համոզուին :» Ղուկ. ԺԶ. 31 :

«Անատենը անոնց միտքը բացաւ որ գիրքերը
հասկընան :» Ղուկ. ԻԴ. 43 :

«Գիրքերը քննեցէք, ինչու որ դուք անոնցմով
կը սեպէք յաւիտենական կեանքը ունենալ, եւ բուն
անոնք են որ ինծի հսմար կը վկայէն :» Յովհ. Ե. 39:

«Վասն զի թէ որ դուք Մովկէսին հաւատացիք,
ինծի ալ պիտի հաւատայիք, ինչու որ անիկա ին-
ծի համար զրեց : Բայց թէ որ անոր զրածներուն
չէք հաւատար, իմ խօսքերուս ինտո՞ր պիտի հա-
ւատաք :» Յովհ. Ե. 46, 47 :

Պողոս առաքեալ առ Տիմոթէոս դրած
Թուղթին մէջ կ'ըսէ .—

«Նաեւ քու մանկութենէդ 'ի վեր սուրբ գիրքե-
րը զիտես, որոնք կրնան իմաստուն ընելքեզ փըր-
կուելու՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքո-
վը: Բոլոր Գիրքը Աստուծոյ շունչն է, եւ օգտակար
է սորվեցնելու, յանդիմանելու, շիտկելու ու ար-
դարութեան խրատելու համար :» Բ Տիմ. Գ. 15, 16:

ԴՐԱԽՏԻՆ ՍՈՒՐԲ ՕՐԸ

Սուրբ Օրուան մասին սկզբնական հրամա-
նը, որ Աստուած տուաւ ստեղծագործու-
թեան ատենը, գրուած է Ծն. Բ. 3 համա-
րին մէջ .—

«Եւ օրհնեց Աստուած եօթներորդ օրը, ու
սրբեց զանիկա . ինչու որ անոր մէջ հանգստացաւ
իր ամէն զործքերէն՝ որ Աստուած ստեղծեց ու
ըրաւ :» Ծն. Բ. 3:

Ստեղծագործութեան վերջին գործը մարդն
էր, որ շնուրեցաւ վեցերորդ օրը, նախըն-
թաց օրը այն օրուան որ օրհնուեցաւ ու սրբ-
բուեցաւ Աստուծոյ կողմէ և սահմանուեցաւ
Սուրբ Օր ըլլալու։ Վասն որոյ, Եղեմի պարտէ-
զին մէջ մարդուն աշխատութեան առաջին
շաբաթէն առաջ, մարդը վայելեց հանգստեան

այն Սուրբ Օրը զոր օրհնած ու սրբած էր իր
Ստեղծիչը։ Այս նախնական Սուրբ Օրը այն
Սուրբ Օրն էր զոր պահեցին Աղամ, Հարէլ,
Ենովք, Նոյ, Աբրահամ, Իսահակ, և Յակոբ
ու Յակոբի որդիքը երբ Եղիպտոս իջան։

Աստուածաշունչը չըսեր թէ Յակոբի որդի-
քը Եղիպտոս բնակած ատեն Սուրբ Օր բըռ-
նեցին կամ ոչ։ Թէ Երկս ամենէն ուղիղ տե-
սութիւնը պիտի ըլլայ սա թէ անոնց մէջէն
աստուածավախները մեծարեցին Աստուծոյ
հրամանը, մինչ անոնց յոյժ մեծ մասը կըր-
նան զանց ըրած ըլլալ այդպէս ընել։ Եղիպ-
տացւոց՝ Իսրայէլացիներէն պահանջած աշխա-
տութիւնը անպատճառ չէր արգիլեր Սուրբ
Օրուան պահուիլը, վասն զի աշխատութիւնը
օրական աշխատութիւն չէր, այլ որոշեալ չափ
մը որ կրնար կատարուիլ երբ որ ուզուէր։ Եւ
Իսրայէլացիք կրնան հասկցած ըլլալ, ինչպէս
անկէ ի վեր հասկցած են մարդիկ, թէ աւե-
լի՛ շարունական գործ կրնայ կատարուիլ վեց
օր աշխատելով ու մէկ օր հանգչելով, քան
եօթը օր անընդհատ աշխատելով։ Թէ Սուրբ
Օրուան հանգիստը կորուստ չէ, այլ շահ և
թէ Աստուծոյ օրէնքը, մինչեւ անդամ այս
մասին, ինչպէս նաև ամէն ուրիշ մասամբ,
զայն գործադրողներուն օդտակար է։

Թէեւ տասը պատուիրանները յայնժամ տրուած չէին Սինայ լեռան վրայէն, սակայն ասոր համար կարծելու չենք թէ Աստուծոյ օրէնքները անծանօթ էին։ Արդարեւ հակառակը ցուցնող ապացոյցներ կան, ինչպէս Յովսեփի պատասխանը Պետափրեսի կնոջ երբ աս փորձեց չնութիւն գործել տալ իրեն՝ բացորոշ կերպով կ'ապացուցանէ, — “Ես ի՞նչպէս աս չարութիւնը ընեմ ու Աստուծոյ դէմ մեղանչեմ,” թէեւ Աստուծաշունչին մէջ գրուած չենք գտներ թէ չնութեան դէմ պատուերը տրուած էր յայնժամ։

ՍՈՒՐԲ ՕՐԸ ՀՐԵԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՏԱԿ

Խարայելի որդւոց Եղիպտոսէ դառնալէն ետեւ՝ մեր Արարչին կողմէ Սուրբ Օրուան սրբուելէն 2,500 տարիի չափ ետքը, Ելից Ժ. 15–30 համարներուն մէջ գրուած է։ —

«Ու երբոր Խարայէլի որդիքը տեսան, իրարու ըսին, ի՞նչ է աս։ Քանզի ի՞նչ ըլլալը չէին գիտեր։ ու Մովսէս ըսաւ անոնց, Աս է ան հացը՝ որ Տէրը ձեզի ուտելու տուաւ։ Տէրոջը պատուիրած բանը աս է։ Փողվեցէք անկէ ամէն մէկերնիդ իր կերածին չափ։ ամէն մէկերնիդ իր վրանին մէջ եղող-

ներուն համար՝ ձեր հոգիներուն համրանքին նայելով՝ մարդ գլուխ մէյմէկ օմէր առնէք։ Եւ Խորացէլի որդիքը այնպէս ըրին։ եւ որը շատ ու որը քիչ ժողվեց։ Եւ երբ օմէրով կը չափէին, շատ ունեցողինը չաւելցաւ, ու քիչ ունեցողինը չպակեցաւ։ ամէն մէկը իր կերածին չափ ժողվեց։ Եւ Մովսէս ըսաւ անոնց, Մէկը անկէ մինչեւ առտու չպահէ։ Բայց մտիկ չըրին Մովսէսին, հապա ումանք թողուցին անկէ մինչեւ առտու, եւ որդնուացաւ ու հոտեցաւ։ Եւ Մովսէս բարկացաւ անոնց։ Եւ ամէն առտու կը ժողվէին անկէ ամէն մէկը իր կերածին չափ։ ու արեւը տաքցածին պէս կը հալէր։ Եւ եղաւ որ վեցերորդ օրը կրինապատիկ ուտելիք՝ այսինքն ամէն մէկուն համար երկու օմէր ժողվեցին։ Եւ ժողվերին բոլոր իշխանները եկան ու պատմեցին Մովսէսին։ Եւ անիկա ըսաւ անոնց, Աս է Տէրոջը ըսածը. Վաղը հանգստութեան առւրբ շաբաթն է Տէրոջը. ի՞նչ որ պիտի եփէք՝ եփեցէք, եւ ի՞նչ որ պիտի եռացընէք՝ եռացուցէք, ու ի՞նչ որ կ'աւելնայ՝ ձեզի համար առտուան պահուելու թողուցէք։ Եւ անիկա առտուան թողուցին՝ Մովսէսին հրամայածին պէս։ Եւ ոչ հոտեցաւ, ոչ ալ անոր մէջը որդ եղաւ։ Եւ Մովսէս ըսաւ, Այսօր կերէք ան, ի՞նչու որ այսօր շաբաթ է Տէրոջը. այսօր դաշտին մէջ անկէ պիտի չգըտնէք։ Վեց օր պիտի ժողվէք անիկա։ բայց եօթներորդ օրը՝ որ շաբաթ է, պիտի չգտնուի։ Եւ եղաւ որ եօթներորդ օրը ժողովուրդէն ոմանք ժողվելու ելան, ու չգտան։ Եւ Տէրը ըսաւ Մովսէսին, Մինչեւ մըր չէք ուղեր պահել իմ պատուիրանքներա ու օրէնքներս։ Նայեցէք որ Տէրը տուաւ ձեզի

շաբաթը, անոր համար վեցերորդ օրը ինքը ձեզի
երկու օրուան հաց կու տայ. ամէն մէկերնիդ իր
տեղը թող նստի. մէկը իր տեղէն չելէ եօթնե-
րորդ օրը: Եւ ժողովուրդը հանգստացաւ եօթնե-
րորդ օրը:» Ել. Ժ. 15—30:

Ասիկա իրաւամբ կրնայ համարուիլ Հրէից
համար շաբաթի Սուրբ Օրուան հաստա-
տումը, յորում, իրենց ծիսական օրէնքին հա-
մեմատ, վեց օրուան աշխատութեան կը յաջոր-
դէր երկրպագութեան ու հանդիստի օրը:
Ոչ միայն հաղորդեց Աստուած այս հրամանը,
այլ պահել տուաւ զայն իսրայէլացւոց՝ ա-
նապատին մէջ անոնց ճամբորդութեան ատե-
նը, եօթներորդ օրը անոնց չղրկելով մանա-
նայ և նախընթաց, վեցերորդ, օրը սովորա-
կան քանակութեան կրկինը զրկելով. այսպէս
տպաւրելով բոլոր ժողովորդին վրայ, զորա
հոգածութեամբ կերակրած էր, Սուրբ Օր-
ուան սրբազն յիշատակը:

Հիմա կու գանք Սինայ լեռան վրայէն օրէն-
քին տրուելուն պատմութեան: Մովսէսի դրած
մանրամասնութիւնները վսեմ ու մեծաշուք
են, պատկառելի է Աստուծոյ ներկայութեան
արտայայտութիւնը: Ցաւալի է որ Հրէից ազ-
գին միջոցով մարդկութեան տրուած Ցաւ-
նաբանեայ սքանչելի Պատուիրանները այս-

չափ անդիտացուած են և տակաւին կ'ան-
դիտացուին:

«Եւ Տէրը ըսաւ Մովսէսին, Անա ես քեզի կու
գամ թանձր ամպի մը մէջ, որ ժողովուրդը լու-
երբոր ես քեզի հետ խօսիմ, ու նաեւ յաւիտեան
քեզի հաւատայ: Եւ Մովսէս ժողովուրդին խօսքե-
րը Տէրոջը պատմեց: Եւ Տէրը ըսաւ Մովսէսին,
Գնա ժողովուրդին, եւ զանոնք սրբէ այսօր ու
վազը, եւ թող իրենց լաթերը լուան, ու երրորդ
օրուան համար պատրաստ ըլլան. քանզի երրորդ
օրը Տէրը բոլոր ժողովուրդին աչքին առջեւը Սի-
նայ լեռանը վրայ պիտի իջնէ:» Ել. ԺԹ. 9—11:

«Եւ եղաւ որ երրորդ օրը առտուանց որոտում-
ներ ու կայծակներ կ'ըլլային, եւ թանձր ամպ մը
կար լեռանը վրայ, ու խիստ սաստիկ փողի ձայն
մը, եւ բանակին մէջ եղած բոլոր ժողովուրդը
զարհուրեցաւ: Եւ Մովսէս բանակէն Աստուծոյ
առջեւը հանեց ժողովուրդը, ու անոնք լեռանը
տակը կայնեցան: Եւ Սինայ լեռը բոլորովին կը
մխար, ինչու որ Տէրը անոր վրայ կրակով իջաւ,
ու անոր մուխը հոտի մուխի պէս կ'ելէր, եւ բո-
լոր լեռը սաստիկ կը գողար: Եւ քանի որ փողին
ձայնը շատ կը սաստկամար, Մովսէս խօսեցաւ, ու
Աստուած ձայնով մը անոր պատասխան տուաւ:»
Ել. ԺԹ. 16—19:

«Եւ Աստուած աս բոլոր խօսքերը զբուցեց՝ ը-
սելով, ես եմ Եհովայ քու Աստուածդ՝ որ քեզ Ե-
զիպտոսի երկրէն՝ ծառայութեան տունէն հանեցի:

«Ինծմէ զատ ուրիշ աստուածներ չունենաս : «Դուն քեզի կուռք չշխնես, ոչ ալ վերը երկնից մէջ՝ կամ վարը երկրի վրայ՝ կամ երկրին տակի ջուրերուն մէջ եղած բաներուն մէկ նմանութիւնը . անոնց երկրպագութիւն չընես ու զանոնք չպաշտես . ինչու որ ես քու Տէր Աստուածդ նախանձոտ Աստուած եմ, որ կը հատուցանեմ հայրերուն անօրէնութիւնը որդուոցը վրայ՝ մինչեւ անոնց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ կ'ատեն զիս . եւ կ'ողորմիմ անոնց մինչեւ հազար ազգը՝ որ կը սիրեն զիս ու իմ պատուիրանքներս կը պահեն :

«Տէրոջը քու Աստուծոյդ անունը պարապ տեղը բերան առնողը անմեղ պիտի չսեպէ :

«Հանգստութեան օրը միտքդ բեր՝ անիկա սուրբ պահելու համար : Վեց օր պիտի աշխատիս, ու բոլոր գործդ ընես . բայց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ հանգստութեան օրն է . ան օրը գործ մը չգործես, ոչ դուն՝ ոչ քու որդիդ՝ ոչ քու աղջկդ՝ ոչ քու ծառադ ու աղախինդ՝ ոչ քու անսառնդ՝ ոչ ալ տանդ մէջ եղած օտարականդ . քանզի Տէրը վեց օրուան մէջ ըրաւ երկինքը ու երկիրը, ծովը ու բոլոր անոնց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ . անոր համար Տէրը օրհնեց հանգստութեան օրը ու սրբեց զանիկա :

«Պատուէ քու հայրդ ու մայրդ, որ քու օրերդ երկար ըլլան ան երկրին վրայ՝ որն որ քու Տէր Աստուածդ կու տայ քեզի :

«Սպանութիւն մի ըներ :

«Շնութիւն մի ըներ :

«Քու դրացիիդ դէմ սուտ վկայութիւն մի ըներ :

«Քու դրացիիդ տանը մի ցանկար . քու դրացիիդ կնկանը՝ կամ անոր ծառային՝ կամ անոր աղախինին՝ կամ անոր եղին՝ կամ անոր իշուն՝ եւ քու դրացիիդ ամենեւին մէկ բանին մի ցանկար :

«Եւ բոլոր ժողովուրդը կը տեսնէին որոտումդ ները ու կայծակները եւ փողին ձայնը ու լեռանը մխալը : Եւ երբ ժողովուրդը տեսաւ, ետ քաշուեցաւ ու հեռու կայնեցաւ . եւ ըսին Մովսէսին, Դուն խօսէ մեզի հետ, ու մտիկ կ'ընենք . բայց Աստուած թող չխօսի մեզի հետ՝ որ չմեռնինք : Եւ Մովսէս ըսաւ ժողովուրդին, Մի վախնաք . ինչու որ Աստուած ձեզ փորձելու եկաւ, անանկ որ անոր վախը ձեր առջեւը ըլլայ, որ չմեղանչէք : Եւ ժողովուրդը հեռու կայնեցաւ . ու Մովսէս մօտեցաւ ան թանձր խաւարին՝ ուր որ Աստուած էր :

«Եւ Տէրը ըսաւ Մովսէսին, Ասանկ պիտի ըսես խարայէլի որդուոցը, Դուք տեսաք որ ձեզի հետ երկինքէն խօսեցայ :» Ել . ի . 1—22 :

«Եւ Տէրը ըսաւ Մովսէսին, Լեռը ելիր ինձի, ու հոն կայնէ, եւ պիտի տամքեղի քարեղէն տախտակները ու իմ գրած օրէնքս եւ պատուիրանքներս՝ որ անոնց սորվեցընես :» Ել . ի . 12 :

«Եւ երբոր Սինայ լեռանը վրայ Մովսէսին հետխօսիլը լմացուց, վկայութեան երկու տախտակները տուաւ անոր, Աստուծոյ մատովը գրուած քարէ տախտակներ :» Ել . ի . 18 :

«Եւ եղաւ որ բանակին մօտենալով որթը ու

պար բռնողները տեսածին պէս, Մովսէսին բարկութիւնը բորբոքեցաւ. ու տախտակները իր ձեռքէն նետեց, ու լեռանը վարի դին կոտրտեց զանոնք ։ Ել. Լթ. 19:

«Եւ Տէրը ըստ Մովսէսին, Քեզի երկու քարէ տախտակներ կոփէ առջիններուն պէս. ու ան տախտակներուն վրայ պիտի գրեմ առջի տախտակներուն վրայի խօսքերը՝ որ անոնք դուն կոտրտեցիր։ Եւ առտուան համար պատրաստ եղիր, ու առտուանց Սինայ լեռը ելիր, եւ հոն լեռանը գըլուխը առջեւս կայնէ։» Ել. Լթ. 1, 2:

«Եւ անիկա հոն կեցաւ Տէրոջը հետ քառասուն օր ու քառասուն գիշեր. ոչ հաց կերաւ՝ ոչ ալ ջուր խմեց. եւ տախտակներուն վրայ ուխտին խօսքերը գրեց՝ այսինքն տասը պատուիրանքները։» Ել. Լթ. 28:

«Տէրը լեռանը վրայ կրակին մէջէն մեզի հետ դէմ առ դէմ խօսեցաւ. (ու ես անատենը Տէրոջը ու ձեր մէջը կայնեցայ, որ Տէրոջը խօսքերը ձեզի պատմեմ. վասն զի դուք կրակէն վախնալով լեռը չելաք.) Եւ ըստ, Ես եմ Եհովայ քու Աստուածդ՝ որ քեզ Եզիպտոսի երկրէն՝ ծառայութեան տունէն հանեցի։

«Ինձմէ զատ ուրիշ աստուածներ չունենաս։ ՈԴուն քեզի կուռք չչինես, ոչ ալ վերը երկնից մէջ՝ կամ վարը երկրի վրայ՝ կամ երկրին տակի ջուրերուն մէջ եղած բաններուն մէկ նմանութիւնը. անոնց երկրպազութիւն չընես, ու զա-

նոնք չպաշտես. ինչու որ ես քու Տէր Աստուածդ՝ նախանձոտ Աստուած եմ, որ կը հատուցանեմ հայրերուն անօրէնութիւնը որդւոցը վրայ՝ մինչեւ անոնց երրորդ ու չորրորդ ազգը՝ որ կ'ատեն զիս. եւ կ'ողորմիմ անոնց մինչեւ հազար ազգը՝ որ կը սիրեն զիս ու իմ պատուիրանքներս կը պահեն։

«Տէրոջը քու Աստուածոյդ անունը պարապ տեղը բերանդ չառնես. ինչու որ Տէրը իր անունը պարապ տեղը բերան առնողը անմեղ պիտի չսեպէ։

«Հանգստութեան օրը զգուշութիւն ըրէ սուրբ պահելու, ինչպէս որ քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց։ Վեց օր պիտի աշխատիս ու բոլոր գործքդ ընես. բացց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուածոյդ հանգստութեան օրն է. ան օրը գործ մը չգործես, ոչ գուն ոչ քու որդիդ, ոչ քու աղջիկ, ոչ քու ծառադ ու աղախինդ, ոչ քու եղդ էշդ, ոչ քու ամէն անասունդ, ոչ ալ քու տանըդ մէջ եղած օտարականդ, որ քու ծառադ ու աղախինդ ալ քեզի պէս հանգստանայ. Եւ միտքդ բերես որ դուն Եզիպտոսի երկրին մէջ ծառայ էիր, ու քու Տէր Աստուածդ զօրաւոր ձեռքով ու բարձր բազուկով քեզ անկէ հանեց. անոր համար քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։

«Պատուէ քու հայրդ ու մայրդ. ինչպէս որ քու Տէր Աստուածդ քեզի պատուիրեց, որ քու օրերդ երկար ըլլան, ու քեզի աղէկ ըլլայ ան երկրին վրայ՝ որն որ քու Տէր Աստուածդ քեզի կու տայ։

«ԱՄպանութիւն մի ըներ։

«Ու չնութիւն մի ըներ։

«Եւ գողութիւն մի լներ:

«Ու քու զրացիիդ դէմ սուտ վկայութիւն մի ըներ:

«Եւ քու զրացիիդ կնկանը մի ցանկար. քու զրացիիդ տանը՝ կամ անոր արտին՝ կամ անոր ձառային՝ կամ անոր աղախինին՝ կամ անոր եղին կամ անոր իշուն՝ եւ քու զրացիիդ ամենեւին մէկ բանին մի ցանկար:

«Տէրը աս խօսքերը լեռանը վրայ կրակին, ամպին ու մառախուղին մէջէն բարձր ձայնով ձեր բոլոր ժողովքին զրուցեց, եւ ուրիշ բան չաւելցուց. ու երկու հատ քարէ տախտակի վրայ զրեց զանոնք, ու ինծի տուաւ: Իսկ լեռանը կրակով վառած ատենը, երբոր խաւարին մէջէն ան ձայնը լսեցիք, իմ քովս եկաք դուք, այսինքն ձեր ցեղերուն բոլոր զլխաւորները եւ ձեր երերը, ու ըսիք, Ահա մեր Տէր Աստուածը իր փառքը ու մեծութիւնը մեզի ցուցուց, ու անոր ձայնը կրակին մէջէն լսեցինք. այսօր տեսանք որ Աստուած մարդու հետ խօսեցաւ, ու մարդը ողջ մնաց: Եւ հիմա մենք ինչո՞ւ մեռնինք. (Քանզի աս մեծ կրակը մեզ պիտի սպառէ.) թէ որ մենք մեր Տէր Աստուածոյն ձայնը մէջմնն ալ լսելու ըլլանք, պիտի մեռնինք: Վասն զի բոլոր մարմինէն ո՞վ է որ կը րակի մէջէն խօսող կենդանի Աստուածոյն ձայնը մեզի լսեց ու ողջ մնաց: Դուն մօտեցիր եւ մեր Տէր Աստուածոյն բոլոր ըսելու խօսքերը լսէ, ու մեր Տէր Աստուածը քեզի հետ ինչ որ խօսի, զուն մեզի ըսէ. մենք մտիկ կ'ընենք ու կը կատարենք: Եւ Տէրը մեր խօսքերուն ձայնը լսեց, երբոր դուք ինծի հետ կը խօսէիք, ու Տէրը ինծի

ըսաւ, Աս ժողովուրդին քեզի ըսած խօսքերուն ձայնը լսեցի. անոնց ամէն ըսածը շիտակ է: Երանի թէ անոնց սիրան ալ անանկ ըլլար, որ ինծմէ վախնալով իմ բոլոր պատուիրանքներս միշտ պահէին, որ իրենց աղէկ ըլլար՝ ու իրենց որդւոցն ալ յաւիտեան: » Բ. Օր. Ե. 4—29:

63773-67

«Երբոր ես լեռը ելայ, որ քարեղէն տախտակները առնեմ, այսինքն Տէրոջը ձեզի հետ ըրած ուխտին տախտակները, քառասուն օր ու քառասուն զիշեր լեռը կեցայ. ոչ հաց կերայ եւ ոչ ջուր խմեցի. անատենը Տէրը տուաւ ինծի Աստուածոյ մատովը գրուած երկու քարեղէն տախտակները. ու անոնց վրայ գրուած էին բոլոր ան խօսքերը, որոնք ժողովքին օրը լեռանը վրայ կրակին մէջէն Տէրը ձեզի գրուցեց: Արդ քառասուն օրէն ու քառասուն զիշերէն ետքը Տէրը երկու քարեղէն տախտակները՝ այսինքն ուխտին տախտակները ինծի տուաւ: Եւ Տէրը ինծի ըսաւ, Ել ու շուտով ասկէ վար իջեր, քանզի ապականեցաւ քուժողովուրդդ՝ որ Եղիպատոսի երկրէն հանեցիր. իմ պատուիրած ճամբայէս շուտով խոտորեցան, իրենց ձուլածոյ կուռք շինեցին: Ու նաեւ Տէրը ինծի հետ խօսելով ըսաւ, Ես աս ժողովուրդին նայեցայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ մըն է ան. թող տուր զիս՝ որ զանոնք կորսընցընեմ, ու անոնց անունը երկնից տակէն բնացինջ ընեմ, եւ քեզ անոնցմէ գորաւոր ու բաղմաթիւ աղդ մը պիտի ընեմ:

«Անատենը ես գարձայն լեռնէն վար իջայ. ու լեռը կրակով կ'այրէր, եւ ուխտին երկու տախ-

տակները երկու ձեռքերուս վրան էին : Ետքը նայեցայ տեսայ որ ձեր Տէր Աստուծոյն դէմ մեղք դործերով ձեզի ձուլածոյ որթ չիներ էիք , Տէրոջը ձեզի պատուիրած ճամբայէն շուտով խոտորեր էիք . անատենը ան երկու տախտակները բռնեցի , ու իմ երկու ձեռքերուս վրայէն վար նետեցի , եւ ձեր աչքերուն առջեւը զանոնք կոտրտեցի : Ետքը առջինին պէս Տէրոջը առջեւը աղաւեցի քառասուն օր ու քառասուն գիշեր . ոչ հաց կերայ ոչ ալ ջուր խմեցի , ձեր գործած բոլոր մեղքին համար . վասն զի Տէրոջը առջեւը չարութիւն ընելով զանիկա բարկացուցեր էիք . քանզի վախցայ ան սոսակալի բարկութենէն՝ որով Տէրը ձեր վրայ բարկացաւ ձեզ կորսընցընելու համար . սակայն Տէրը անդամին ալ ինծի լսեց : » Բ. Օր. Թ. 9—19 :

«Անատենը Տէրը ինծի ըսաւ , Քեզի առջիններուն պէս երկու հատ քարէ տախտակներ կոփէ , ու լեռը ինծի ելիր , ու նաեւ քեզի մէկ փայտէ տապանակ մը շինէ . եւ տախտակներուն վրայ քու կոտրած առջի տախտակներուդ վրայի խօսքերը պիտի զրեմ , ու զանոնք տապանակին մէջը դնես : Ուստի ես Սատիմի փայտէ տապանակ մը շինեցի , ու առջինին պէս երկու հատ քարէ տախտակներ կոփեցի , ու ան երկու տախտակները ձեռքս առնելով լեռը ելայ : Եւ տախտակներուն վրայ առջի գրուածքին պէս ան տասը խօսքերը զրեց , որոնք Տէրը ձեզի լեռանը վրայ կրակին մէջէն խօսեցաւ ժողովքին օրը , եւ Տէրը զանոնք ինծի տուաւ : Սակէ դառնալով լեռնէն վար իջայ , ու տախտակները շինած տապանակիս մէջը դրի

որ ան տեղը կենան , ինչպէս որ Տէրը ինծի պատուիրեց : » Բ. Օր. Ժ. 1—5 :

Տասը պատուիրաններուն մէջ Աստուած ռեւէ զանազանութիւն ըրած չէ . ամէն մէկ պատուիրան նոյնչափ կարևոր է , նոյն ժամանակը խօսուած է և նոյն քարէ տախտակին վրայ փորուած է : Ո՞վ կրնայ ձեռնարկել անջատելու Աստուծոյ միացուցածը , բարեփոխելու ամէն օրէնքի գերագոյն չեղինակին դործը : Սոյն պատուիրաններուն մէջ Սուրբ Օրուան ակնարկողը առաջին տեղը կը բըռնէ , քանի որ Աստուածութեան ակնարկողներէն անմիջապէս ետքը կու գայ : Ո՞րքան վեհ են Աստուծոյ գրած խօսքերը — “ չանդստութեան օրը միտքդ բեր՝ անիկա սուրբ պահելու համար , ” և ո՞րքան տիրագլուեցիկ է մարդկային սրտին չարութիւնը ուրով չկատարեր ամէն բանի Արարչին այսքան որոշ հրամանը : Շատեր որ կը դաւանին թէ Սուրբ Գիրքը Աստուծոյ խօսքը կ'ընդունին , զանցառու կը գտնուին Սուրբ Օրը պահելու մասին , զայն հանդստեան օր կոչելով . և կը մոռնան թէ գրուած է , “ չանդստութեան օրը միտքդ բեր՝ անիկա սուրբ պահելու համար , ” և թէ “ Եօթներորդ օրը Տէրոջը ո՞ւ Առաջնոյդ հանդստութեան օրն է : ” Աշխատու-

Հրեական ազգին գոյութեան սկսելէն իբր
2,500 տարի առաջ։ Դարձեալ, միակ պատուե-
րանն է որուն կցուած է “Միտքդ բեր” բառը,
որով Աստուած բացառիկ ուշադրութիւն կը
հրաւիրէ այս աստուածային հրամանին ատկէ
առաջ գոյութիւն ունենալուն, և անոր պահ-
ուիլը պատշաճաբար յիշուելու պարտականու-
թեան։ Եւ եթէ բանանք Մատ. ԻՊ. 20 հա-
մարը, պիտի տեսնենք թէ նոյն իսկ Աստու-
ածոյ Որդին երկրիս վրայ գտնուած ատեն իր
աշակերտներուն սորվեցուց միտք բերել Սուրբ
Որը, և հրահանգ տուաւ անոնց աղօթել որ
իրենց փախչիլը երուսաղէմ՝ դատապար-
տուած քաղաքէն — որուն կործանումը ա-
ռաջուընէ յայտարարած էր անոնց — տեղի
չունենար այդ սրբուած օրը. որով չարգիլեր
անոնց այդ օրը փախչիլը երբ անհրաժեշտ
ըլլար, այլ կը սորվեցնէ թէ միջոցներ ձեռք
առնուելու են որ որչափ կարելի է Սուրբ Որը
չպղծուի անհրաժեշտ գործերով — կը սորվե-
ցընէ իրեն աշակերտներուն, որպէս սորված
էին Հրեաները այսքան դարեր առաջ, հան-
գըստութեան օրը միտք բերել՝ անիկա սուրբ
պահելու համար։

Թու. ԺԵ. 27—29 համարին մէջ, Տէրոջը
կողմէ կը սահմանուի տղիտութեամբ մեղան-

թենէ դադրիլ միայն մէկ մասն է Սուրբ
Օրուան նկատմամբ քրիստոնէին պարտակա-
նութեան, այն օրուան զոր երրեակ եւ մի
Աստուածը օրհնեց ու սրբեց ստեղծագործու-
թեան ատենը։

Ուշադրութեան արժանի է թէ չորրորդ
պատուիրանքին խօսքերը այնպէս մը գըուած
են որ կը յարմարին թէ աշխարհի համար
ստեղծագործութեան ատեն մեր Արարչին
կողմէ սրբադրուած Սուրբ Օրուան և թէ
երրեակ և մի Աստուծոյն՝ իրենց մասնաւոր
տնտեսութեան միջոցին պահելու համար Հըր-
եաներուն հրամայած Սուրբ Օրուան։ Նաև
կը տեսնենք որ Սուրբ Օրուան ակնարկող պատ-
ուիրանը Տամանաբանեայի մէջ միակն է որուն
վրայով ատկէ առաջ գրուած է Աստուածա-
շոնչին մէջ, — այդպիսի հրաման ասկէ շատ
առաջ տրուած էր մեր նախածնողներուն, և
պարտաւորիչ եղած էր իրենց բոլոր սերուն-
դին։ Ուրքան ճշմարտութենէ հեռի է անոնց
տրամաբանութիւնը որ կը պնդեն թէ Զորրորդ
պատուիրանը միայն Հրեաներո՛ւն համար է,
մինչ իրողութիւնը սա է որ այդ է այն պատ-
ուիրանը որ մասնաւորաբար նշանակուած է
իրքեւ ամբողջ մարդկային ազգին վերաբե-
րող, և արուած է մեր Ստեղծողին կողմէ,

չողին մեղքի պատարագը : 30, 31 համար ներուն մէջ, Տէրը կը յայտարարէ թէ յան դրգնութեամբ մեղք գործողը պիտի կորսուի, “Տէրոջը խօսքը արհամարհելուն ու անոր պատուիրանքը զանց ընելուն համար :”

Անմիջապէս յաջորդող, այսինքն Թու. ԺԵ. 32—36 համարներուն մէջ, կը պատմուի մարդու մը վրայ որ Սուրբ Օրը փայտ կը ժողվէր : Յանդգնութեամբ կը մեղանչէր, և պատուիրանքը կ'արհամարհէր, և իրեն դէմ Տէրոջը մասնաւոր դատաստանը սա էր որ քարկոծուի : Ասիկա մահապարտի հրապարակային սպանման առաջին արձանագրուած դէպքն է :

Հետեւեալն է վերի համարներուն խօսքերը . — ԱԵ. թէ որ անձ մը սխալմամբ մեղք գործէ, անատենը մեղքի պատարագի համար մէկ տարեկան էդ այծ մը պիտի բերէ . Եւ քահանան քաւութիւն պիտի ընէ սխալմամբ մեղք գործող անձին համար . Երբոր Տէրոջը առջեւը սխալմամբ մեղք գործէ, անոր համար քաւութիւն պիտի ընէ, ու անոր թողութիւնը ըլլայ: Սխալմամբ մեղք գործողին համար՝ թէ իսրայէլի որդւոց մէջի բնակին համար, եւ թէ անոնց մէջը պանդխտացած օտարականին համար, մէկ օրէնք պիտի ունենաք : Բայց ան անձը որ յանդգնութեամբ բան մը կ'ընէ, թէ երկրին բնակը ըլլայ եւ թէ օտարական, անիկա Տէրը կը նախատէ . ան անձը իր ժողովուրդին մէջէն պիտի կորսուի : Տէրոջը խօսքը արհա-

մարհելուն ու անոր պատուիրանքը զանց ընելուն համար ան անձը անշուշտ պիտի կորսուի . անոր անօրէնութիւնը իր վրան պիտի ըլլայ : Եւ երբ իսրայէլի որդիքը անապատն էին, մարդ մը գտան որ շբաթ օրը փայտ կը ժողվէր : Եւ անոնք որ փայտ ժողվելու վրայ գտան զանիկա, Մովսէսին ու Անարոնին եւ բոլոր ժողովքին առջեւը բերին : Եւ բանտարկեցին զանիկա, ինչու որ անոր ինչ ընելիքնին ծանուցուած էր : Եւ Տէրը ըստ Մովսէսին, Ան մարդը անպատճառ պիտի մեղցուի . բոլոր ժողովքը բանակէն դուրս քարերով պիտի քարկոծեն զանիկա : Եւ բոլոր ժողովքը Տէրոջը Մովսէսին պատուիրածին պէս՝ բանակէն դուրս հանեցին զանիկա, եւ քարերով քարկոծեցին, ու մեռաւ : » Թու. ԺԵ. 27—36 :

Ա.յա համարներէն կը տեմնուի թէ ո՞ր քան ծանրակշու բան կը համարի նա որ է ամենիմաստուն և ամենաբարի, յանդգնութեամբ գործուած մեղքը, թէ ըլլայ Սուրբ Օրը պղծել թէ ըլլայ ո եւ է ուրիշ կամաւոր մեղք, և թէ ո՞րքան պէտք է որ մեր դատողութիւնը իրենին հպատակեցնենք, և իր խօսքերէն սորվինք ճշմարիտ իմաստութիւն ու հնազանդութիւն :

ԵԼ. ԼԱ. 12—17 համարներուն մէջ կը դտնենք հետեւեալ ազդու հատուածը . —

ԱԵ. Տէրը խօսեցաւ Մովսէսին ու ըստ, Զրու-

ցէ նաեւ Խորայէլի որդւոցը՝ ըսելով, Անշուշտ իմ շաբաթներս պահէք . ինչու որ աս նշան մըն է իմ ու ձեր մէջտեղը ձեր ազգերուն մէջ, որ գիտնաք թէ ձեզ սուրբ ընող Տէրը ես եմ: Աւստի շաբաթը պահէք . ինչու որ ան ձեղի սուրբ է . ով որ զանիկա պղծէ՝ անշուշտ պիտի մեռնի . քանզի ամէն ով որ ան օրը գործ մը գործէ, ան անձը իր ժողովուրդին մէջէն պիտի կորսուի : Վեց օր գործ պիտի գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը սուրբ պիտի ըլլայ Տէրոջը . ով որ շաբաթ օրը գործ մը գործէ, անշուշտ պիտի մեռցուի : Անոր համար Խորայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրենց ազգերուն մէջ յաւիտենական ուխտ մը ընեն : Անիկա յաւիտենական նշան մըն է իմ ու Խորայէլի որդւոցը մէջտեղը . քանզի Տէրը վեց օրուան մէջ ստեղծեց Երկինքը ու Երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեցաւ ու հանգստացաւ : » Ել. լ.Ա. 12—17:

Սուրբ Օրուան նկատմամբ հրահանդներով լեցուն է : Սուրբ Օրուան մասին տրուած պատուէրը շատ որոշ է, և անոր հնազանդութիւն կը պահանջուի նոյն իսկ Եհովայի հրամանով, Սուրբ Օրուան պղծուելուն մինչև իսկ մահու պատիժ սպառնացուելով : Ասիկա կատարեալ պատասխան մըն է անոնց որ կը սորվեցնեն թէ Սուրբ Օրը անցած է Հրէական տնտեսութեան հետ, վասն զի կը տես-

նենք որ (լ.Ա.) 16 համարը մասնաւոր կերպով կը յայտարարէ, “Անոր համար Խորայէլի որդէրը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իւրենց ազգերուն մէջ յաւիտենական ուխտ մը ընեն.” և դարձեալ, յաջորդ համարին մէջ, “Անիկա յաւիտենական նշան մըն է իմ ու Խորայէլի որդւոցը մէջտեղը : ” Երանի թէ փափաքէինք մեր սրտերուն մէջ, մենք ալ մաս ունենալ Աստուծոյ ու անոր զաւակաց միջեւ յաւերժական ուխտին մէջ, և երանի թէ Սուրբ Օրը մեր և մեր Աստուծոյն մէջտեղ նշան մը ըլլար յաւիտեան :

Մովսեսի գիրքերէն արդէն իսկ յիշուածներուն աւելցնենք հետեւեալ խօսքերը որ ուղղակի Սուրբ Օրուան կ'ակնարկեն . —

«Վեց օր քու գործդ գործէ, ու եօթներորդ օրը հանգստացիր, որ քու եգդ ու էշդ հանգստանայ, եւ քու աղախինիդ որդին ու օտարականը շունչ առնէ : » Ել. ի.Դ. 12 :

«Վեց օր պիտի գործես, ու եօթներորդ օրը հանգստանաս . թէ վարուցան ընելու եւ թէ հնձելու ատենը հանգստանաս : » Ել. ի.Դ. 21 :

«Եւ Մովսէս ժողվեց Խորայէլի որդւոցը բոլոր ժողովքը, ու ըստ անոնց, Ասոնք են ան բաները որ Տէրը պատուիրեց որ անոնք ընէք : Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը սուրբ պիտի գործուեցնեն թէ այսինքն հանգստառթեան շաբաթ Տէլլայ ձեղի՝ այսինքն հանգստառթեան շաբաթ Տէ-

բոջը . ան օրը գործ գործողը պիտի մեռցուի . շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններուն մէջ կրակ պիտի չվառէք : » Ել. Լե. 1—3 :

«Ձեր ամէն մէկը իր մօրմէն ու իր հօրմէն պիտի վախնայ . եւ իմ շաբաթներս պիտի պահէք . ես եմ Տէրը ձեր Աստուածը : » Ղեւ. ԺԹ. 3 :

«Իմ շաբաթներս պահէք , ու իմ սրբարանս յարգէք . ես եմ Տէրը : » Ել. ԺԹ. 30 :

«Եւ Տէրը խօսեցաւ Մովսէսին՝ ըսելով , Խօսէ Խորայէլի որդւոցը ու ըսէ անոնց , Տէրոջը տօները որ դուք սուրբ ժողով պիտի կոչէք , իմ տօներս ասոնք են . վեց օր գործ գործուի , բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը ըլլալով սուրբ ժողով է . բնաւ գործ պիտի չգործէք . Տէրոջը շաբաթ պիտի ըլլայ ձեր բոլոր բնակութեանցը մէջ : » Ղեւ. ԻԳ. 1—3 :

«Իմ շաբաթներս պիտի պահէք , ու իմ սրբարանս յարգէք . ես եմ Տէրը : » Ղեւ. ԻԶ. 2 :

Թագաւորաց Գ. գիրքին ԺԳ. գլխին մէջ պատմութիւն մը կայ թէ Աստուած Յուղայի ցեղէն մարդարէ մը զրկեց մարդարէանալու սեղանի մը դէմ զոր իսրայելի թագաւորը Յերորդվամ անզգամութեամբ կանգնած էր Բեթելի մէջ : Մարդարէն առ Աստուած իր սէրը ցուցուց իրեն եղած յանձնարարութիւնը կատարելով . թէև իր անձին մեծ վտանգ կար , որմէ իր Աստուածոյն ձեռքով հրաշխոք

աղատուեցաւ : Նա Աստուածոյ հրամանին համեմատ բանի տեղ չդրաւ Յերորդվամի ո՛չ միայն բարկութիւնը , այլ նաև անոր յաջորդող վարձատրութիւնը : Սակայն երբ Բեթելի ստախօս մարդարէէն փորձուեցաւ անհնաշ զանդ գտնուիլ , զոհ գնայ մարդու խարէական խօսքին մտիկ ընելով փոխանակ խստութեամբ մերժելու ականջ կախել ուեէ խօսքի որ իրեն փորձութիւն կրնար ըլլալ անհնաշ զանդ գտնուիլ Աստուածոյ հրամանին : Ա. Ա. մարդ միտք պահէլու է այս դասը Երբ մարդոց տրամաբանութեամբ կը փորձուի առ Աստուած հնաղանդութենէ խոտորիլ : Աստուածոյ դրած ո եւ է հրամանի մէջ խառնուիլը մեր անձին վնաս կը բերէ : Ա. Ա. դասը կը յարմարի ամենէն աւելի Աստուածոյ սա հրամանին թէ «Հանդստութեան օրը միտքդ բեր՝ անիկա սուրբ պահէլու համար : »

Եսայի մարդարէն բացորոշաբար կը յայտարարէ Սուրբը Օրուան պահուելուն օրհնութիւնները թէ օտարականին համար և թէ իսրայելի տանը համար : Ես. ԾԶ. 1—7 համարներուն մէջ գրուած է . —

«Տէրը այսպէս կ'ըսէ . Իրաւունքը պահեցէք ու արդարութիւն ըրէք , քանզի իմ փրկութիւնս գաղու՝ ու արդարութիւնս յայտնուելու մօտ է : Երա-

դութեան հետևանքները , և հնազանդութեան փոխարէն Աստուծոյ՝ օրհնութիւն տալու խոստումը : Ես. ԾՀ. 13, 14 համարներուն մէջ կը դժնենք սա խօսքերը . —

«Թէ որ շաբաթը՝ իմ սուրբ օրս քու ցանկութիւնդ կատարելէն ոտքդ դարձնես , ու շաբաթը քու զուարձութիւնդ՝ եւ Տէրոջը նուիրուած օրը պատուական անուանես , ու զանիկա պատուես՝ քու ճամբաներուգ չհետեւելով , քու ցանկութիւնըդ չկատարելով ու պարապ խօսք չխօսելով , անատենը Տէրոջմով պիտի ուրախանաւ , եւ քեզ երկրիս բարձր տեղուանքը պիտի հանեմ , ու քու հօրդ Յակոբին ժառանգութիւնը քեզի պիտի կերցընեմ . քանզի Տէրոջը բերանը խօսեցաւ» Ես. ԾՀ. 13, 14:

Վերի երկու համարներուն մէջ Եսայի մարգարէն կը նկարագրէ Սուրբ Օրը Երեւ Աստուծոյ սրբած օրը : Անոր այսպէս ներկայ յացուիլը միտքերնուս հանելու չենք , թէ Սուրբ Օրը Աստուծոյ օրն է և սրբուած օր է : Աստուծոյ հնազանդուները կը հրաւիրուին Սուրբ Օրը կոչել զուարձութիւն , Տէրոջը նուիրուած , պատուական , և մեծարել զայն , իրենց ճամբաներուն չհետևելով , իրենց ցանկութիւնը չկատարելով ոչ ալ պարապ խօսք խօսելով : Հաճոյք զգալու ենք պատուելով զնա որ է Տէր ամենից , մեր Արարիչը ու մեր Աստուծը , և ցուցնելու ենք թէ կը սիրենք

նի ան մարդուն , որ ասիկա կ'ընէ , ու մարդու որդիին՝ որ ասիկա ամուր կը բռնէ , այսինքն շաբաթը կը պահէ ու զանիկա չպղծեր , եւ ամէն անիրաւութիւն ընելէն իր ձեռքը ետ կը պահէ : Ու Տէրոջը յարող օտարականի որդին թող չզրուցէ , ըսելով , Տէրը զիս իր ժողովուրդէն բոլորովին զատեց . ու ներքինին ալ թող չըսէ , Ահա ես չոր ծառ մըն եմ : Քանզի Տէրը այսպէս կ'ըսէ ան ներքինիներուն , որոնք իմ շաբաթներս կը պահն , եւ ինձի հաճոյ եղածը կ'ընտրեն , ու իմ ուխտիս մէջ հաստատ կը կենան . անոնց՝ իմ տանս մէջ եւ պարիսպներուս մէջ տղաքներէ ու աղջիկներէ աւելի աղէկ տեղ ու անուն պիտի տամ . անոնց յաւիտենական անուն պիտի տամ , որ պիտի չպակսի : Եւ ան օտարականի որդիքը որ Տէրոջը յարեր են՝ անոր ծառայութիւն ընելու , Տէրոջը անունը սիրելու ու անոր ծառաներ ըլլալու համար , այսինքն ամէն անոնք որ շաբաթը կը պահն , ու չեն պղծեր , եւ իմ ուխտիս մէջ հաստատ կը կենան , զանոնք ալ իմ սուրբ լեռս պիտի բերեմ , եւ իմ աղօթքի տանս մէջ զանոնք պիտի ուրախացընեմ . անոնց ողջակէզները ու զոհերը իմ սեղանիս զրայ ընդունելի պիտի ըլլան , քանզի իմ տունըս բոլոր ազգերուն համար աղօթքի տուն պիտի կոչուի : » Ես. ԾԶ. 1—7 :

Մարգարէն նաև որոշ կերպով կը ցուցնէ Սուրբ Օրը թէ՛ զուարձութենէ և թէ՛ աշխատութենէ ետ կենալու պարտականութիւնը : Կը ծանուցանէ Աստուծոյ հրամանին հնազան-

գնա՝ հնազանդելով իրեն և սուրբ պահելով
այդ օրը զոր ինք սրբած է և իրը կոչած է,
այդ օրը չընելով աւելորդ խօսակցութիւն և
այն զուարձութիւններն ու զրօսանքները որ,
թէե նուազ անմիսաս են շարժուան վեց օրեւ-
ցուն մէջ, զանց առնուելու են Սուրբ Օրուան
մէջ մեր Աստուծոյն յայտնի կամքին անհնա-
զանդութիւն ըլլալը զգացուելով։

Երեմիա մարգարէն մասնաւոր կերպով
կը յայտարարէ Սուրբ Օրուան պատուէրին
հնազանդութեան վարձատրութիւնը, և այդ
պատուէրին անհնազանդութեան պատիճը,
հետևեալ խօսքերով, որ կը դտնուին Երեմ.
ԺԷ. 19—27 համարներուն մէջ. —

«Տէրը այսպէս ըսաւ ինծի . Գնա, ու ժողո-
վուրդին որդուոց զուոք՝ ուսկից որ Յուդայի թա-
գաւորները կը մտնեն ու կ'ելեն, ու Երուսաղե-
մին ամէն դոները կայնէ . եւ անոնց ըսէ, Ով Յու-
դայի թագաւորներ, ու բոլոր Յուդա, ու Երու-
սաղեմի բոլոր բնակիչներ որ աս դոներէն կը մըտ-
նէք, Տէրոջը խօսքը մտիկ ըրէք . Տէրը այսպէս
կ'ըսէ . Զեր անձերուն զգուշութիւն ըրէք, եւ
շաբաթ օրը բեռ մի վերցընէք, ու Երուսաղեմի
դոներէն ներս մի բերէք, եւ շաբաթ օրը ձեր տու-
ներէն դուրս բեռ մի հանէք . ու բնաւ գործ մը
չընէք . հապա շաբաթ օրը սուրբ պահեցէք, ինչ-
պէս որ ձեր հայրերուն պատուիրեցի . բայց անոնք

մտիկ չըրին ու ականջնին չծուեցին, հապա իրենց
պարանոցը խստացուցին որ մտիկ չընեն ու խրատ
չընդունին . իսկ թէ որ ուշադրութեամբ ինձի
մտիկ ընէք, կ'ըսէ Տէրը, որ շաբաթ օրը աս քա-
ղաքին դոներէն ներս բեռ չըերէք, ու շաբաթ օրը
սուրբ պահէք բնաւ անոր մէջ գործ մը չընելով,
անատենը Դաւիթի աթոռին վրայ նստող թագա-
ւորներ ու իշխաններ՝ կառքերու ու ձիերու վրայ
հեծած՝ աս քաղաքին դոներէն պիտի մտնեն, իրենք
եւ իրենց իշխանները, Յուդայի մարդիկը ու Երու-
սաղեմի բնակիչները . ու աս քաղաքը յաւիտեան
պիտի մնայ : Եւ Յուդայի քաղաքներէն ու Երու-
սաղեմի շրջակայ տեղերէն, ու Բենիամինի երկրէն
եւ դաշտերէն ու լեռներէն ու հարաւէն պիտի գտն ,
եւ ողջակէզ ու զո՞ն եւ հացի ընծայ ու կնդրուէկ
պիտի բերեն, եւ Տէրոջը տունը շնորհակալութեան
ընծաներ պիտի բերեն : Բայց թէ որ ինծի մտիկ
չընէք, որ շաբաթ օրը սուրբ պահէք ու շաբաթ
օրը բեռ չվերցընէք ու Երուսաղեմի դոներէն ներս
չմտնէք, ես ալ անոր դոներուն մէջ կրակ պիտի
բունկցընեմ . ու Երուսաղեմին պալատները պիտի
ուտէ, ու պիտի չմարի : » Երեմ. ԺԷ. 19—27:

Այս հատուածէն կը սորվինը թէ Երեմիա
մարգարէն, Աստուծոյ որոշ հրամանով, Յու-
դայի թագաւորներուն, բոլոր Յուդայի և Ե-
րուսաղեմի բնակիչներուն խոստացաւ որ, Ե-
թէ պահեն Սուրբ Օրը՝ Երուսաղէմ պիտի
մնայ յաւիտեան, և որ Եթէ մտիկ չընելով
Տէրոջը հրամանին՝ սուրբ չպահեն Տէրոջը օ-

ըլը, անոր գուներուն մէջ կրակ պիտի բռընկցընէ որ երուսաղեմի պալատները պիտի ուտէ — կրակ մը որ պիտի չմարի: Չե՞նք կրնար օդտուիլ այս խօսքերէն ու սորվիլ թէ ո՞րքան մեծ է Սուրբ Օրը պղծելու մեղքը և ո՞րքան անհաճոյ է անոր որ ստեղծած է մեղ՝ բանի տեղ չդնել իր հրամանը, որ իր ուրիշ բոլոր հրամաններուն պէս զայն պահողներուն նպաստաւոր է:

Եղեկիէլ մարդարէն ալ յայտնապէս կը յայտարարէ Սուրբ օրուան պահուելուն ի նպաստ ու պղծուելուն դէմ: Եղեկ. ի. 11—24 համարներուն մէջ հետեւեալը գրուած է: —

«Եւ իմ օրէնքներս անոնց տուի, ու իմ դատաստաններս անոնց գիտուցի, որ մարդ անոնցմով կ'ապրի, թէ որ զանոնք կատարէ: Եւ իմ շաբաթներս ալ անոնց տուի, որ իմ ու անոնց մէջտեղը նշան ըլլան, որպէս զի գիտնան թէ ես եմ Տէրը՝ որ զանոնք կը սրբեմ: Բայց Խսրայէլի տունը անապատին մէջ ինձմէ ապստամբեցաւ. իմ օրէնքներովս չքալեցին, ու իմ դատաստաններս մերժեցին, որ մարդ անոնցմով կ'ապրի. թէ որ զանոնք կատարէ, եւ իմ շաբաթներս մեծապէս պղծեցին. անոր համար ըսի որ իմ սրտմտութիւնս անոնց վրայ թափեմ անապատին մէջ, ու զանոնք սպառեմ: Բայց ես ըրի իմ անուանս համար, որ չըլլայ թէ պըղծուի ան ազգերուն առջին՝ որոնց առջեւը զանոնք հանեցի: Նաեւ անապատին մէջ իմ ձեռքս անոնց վերցուցի, որ զանոնք չտանիմ ան կաթ ու մեղք բղմող՝ ու ամէն երկիրներուն պարծանքը եղող երկիրը, որ անոնց տուեր էի: Քանզի իմ դատաստաններս մերժեցին, ու իմ օրէնքներովս չքալեցին, եւ իմ շաբաթներս պղծեցին. վասն զի անոնց սիրտը իւրենց կուռքերուն ետեւէն կ'երթար: Բայց իմ աչքս անոնց խնայեց, որ զանոնք չկորսընցընեմ. ուստի անապատին մէջ զանոնք չսպառեցի: Եւ անապատին մէջ անոնց որդիներուն ըսի, Զեր հարցը կանոններովը մի քալէք, ու անոնց սովորութիւնները մի պահէք, եւ անոնց կուռքերովը մի պղծուիք. ես եմ Տէրը ձեր Աստուածը. իմ օրէնքներովս քալեցէք, ու իմ դատաստաններս պահեցէք, ու զանոնք 'ի գործ դրէք. եւ իմ շաբաթներս սուրբ պահեցէք, ու անոնք իմ ու ձեր մէջտեղը նշան ըլլան. որպէս զի գիտնաք՝ թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը: Բայց անոնց որդիներն ալ ինձմէ ապստամբեցան. իմ օրէնքներովս չքալեցին ու իմ դատաստաններս կատարելու ուշադրութիւն չըրին, որ մարդ անոնցմով կ'ապրի, թէ որ զանոնք կատարէ, եւ իմ շաբաթներս պղծեցին. ուստի ըսի որ իմ սրտմտութիւնս անոնց վրայ թափեմ, ու անապատին մէջ իմ բարկութիւնս անոնց վրայ կատարեմ: Սակայն իմ ձեռքս քաշեցի ու ըրի իմ անուանս համար, որ չըլլայ թէ պըղծուի ան ազգերուն առջին՝ որոնց առջեւը զանոնք հանեցի: Նաեւ անապատին մէջ իմ ձեռքս անոնց վերցուցի, որ զանոնք ազգերու մէջ ցրուեմ, ու զանոնք երկիրներու մէջ ցիրուցան ընեմ: Վասն

առջին՝ որոնց առջեւը զանոնք հանեցի: Նաեւ անապատին մէջ իմ ձեռքս անոնց վերցուցի, որ զանոնք չտանիմ ան կաթ ու մեղք բղմող՝ ու ամէն երկիրներուն պարծանքը եղող երկիրը, որ անոնց տուեր էի: Քանզի իմ դատաստաններս մերժեցին, ու իմ օրէնքներովս չքալեցին, եւ իմ շաբաթներս պղծեցին. վասն զի անոնց սիրտը իւրենց կուռքերուն ետեւէն կ'երթար: Բայց իմ աչքս անոնց խնայեց, որ զանոնք չկորսընցընեմ. ուստի անապատին մէջ զանոնք չսպառեցի: Եւ անապատին մէջ անոնց որդիներուն ըսի, Զեր հարցը կանոններովը մի քալէք, ու անոնց սովորութիւնները մի պահէք, եւ անոնց կուռքերովը մի պղծուիք. ես եմ Տէրը ձեր Աստուածը. իմ օրէնքներովս քալեցէք, ու իմ դատաստաններս պահեցէք, ու զանոնք 'ի գործ դրէք. եւ իմ շաբաթներս սուրբ պահեցէք, ու անոնք իմ ու ձեր մէջտեղը նշան ըլլան. որպէս զի գիտնաք՝ թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը: Բայց անոնց որդիներն ալ ինձմէ ապստամբեցան. իմ օրէնքներովս չքալեցին ու իմ դատաստաններս կատարելու ուշադրութիւն չըրին, որ մարդ անոնցմով կ'ապրի, թէ որ զանոնք կատարէ, եւ իմ շաբաթներս պղծեցին. ուստի ըսի որ իմ սրտմտութիւնս անոնց վրայ թափեմ, ու անապատին մէջ իմ բարկութիւնս անոնց վրայ կատարեմ: Սակայն իմ ձեռքս քաշեցի ու ըրի իմ անուանս համար, որ չըլլայ թէ պըղծուի ան ազգերուն առջին՝ որոնց առջեւը զանոնք հանեցի: Նաեւ անապատին մէջ իմ ձեռքս անոնց վերցուցի, որ զանոնք ազգերու մէջ ցրուեմ, ու զանոնք երկիրներու մէջ ցիրուցան ընեմ: Վասն

զի իմ դատաստաններս 'ի գործ չդրին, ու իմ օ-
րէնքներս մերժեցին, եւ իմ շաբաթներս պղծե-
ցին. ու անոնց աչքերը իրենց հարցը կուռքերուն
ետեւէն եղաւ :» Եղեկ. Ի. 11—24:

Վերի հատուածին 12 և 20 համարները
արժանի են ուշադրութեան Սուրբ Օրուան
մասին, “Եւ իմ շաբաթներս ալ անոնց
տուի, որ իմ ու անոնց մէջտեղի նշան ըլլան,
որպէս զի գիտնան թէ ես եմ Տէրը՝ որ զա-
նոնք կը սրբեմ,” “Եւ իմ շաբաթներս սուրբ
պահեցէք, ու անոնք իմ ու ձեր մէջտեղը
նշան ըլլան. որպէս զի գիտնաք՝ թէ ես եմ
Տէրը ձեր Աստուածը :” Այս երկու համար-
ներուն մէջ ալ այդ օրը Աստուածմէ կը կոչ-
ուի “իմ շաբաթս,” և 20 համարին մէջի
պատուէրն է Սուրբ Օրը կամ շաբաթը սուրբ
պահել, — Սուրբ Օրը չպահել լոկ իբրև հան-
գըստեան օր, այլ պահել զայն իբրև Աս-
տուածոյ համար սրբուած օր, հանգելով այդ
օրը մեր աշխատութիւններէն, որպէս զի աւե-
լի լաւ կարենանք կատարել զանոնք : Այս
երկու համարներուն մէջ նաև կը սորվինք սա
մեծ դասը թէ Սուրբ Օրը մամնաւոր նշան
մըն է Աստուածոյ ու իր ժողովուրդին միջեւ,
Սուրբ Օրը ըլլալով Աստուածոյ սահմանած նշա-
նը իր ժողովուրդը աշխարհէն զանազանելու
համար : Իր ժողովուրդը համարուիլ փափա-

քող ո՞րչափ մարդիկ կը թերանան ցուցնել
Աստուածոյ ձեռքով սահմանուած այս մասնա-
ւոր նշանը : Այս երկու համարներէն իւրա-
քանչիւրին վերջին մասին մէջ կ'ուսուցուի
թէ հնազանդութիւնը՝ զԱստուած ճանչնալու
ճշմարիտ ճամբան է, թէ անոնք որ կ'ուղեն
իրօք ճանչնալ զԱստուած՝ պարտին սիրել,
պատուել զնա և հնազանդիլ անոր : Նոյն իսկ
Քրիստոս երկրի վրայ գտնուած ատեն, նման-
օրինակ դաս մը սորվեցուց : Յովհ. Ե. 17 հա-
մարին մէջ կը գտնենք սա բառերը, “թէ որ
մէկը կ'ուղէ անոր կամքը ընել, պիտի գիտ-
նայ սա վարդապետութեանս համար թէ ար-
դեօք Աստուածմէ է՝ թէ ես ինքիրմէս կը խօ-
սիմ :”

Եղեկիէլ մարգարէն, իր գերքին իբ. գըլ-
խուն 26 համարին մէջ կը դատապարտէ Աս-
տուածոյ պաշտօնեաններուն զանցաւութիւնը իր
Սուրբ Օրուան՝ պատշաճ կերպով պահուելուն
մէջ : Հետեւալն է այդ հատուածը .—

«Անոր քահանաները իմ օրէնքս աւրեցին, ու
իմ սուրբ բաներս պղծեցին . սուրբը պիղծէն չորս-
շեցին, եւ անմաքուրին ու մաքուրին տարբերու-
թիւնը չզիտցուցին, եւ իրենց աչքերը իմ շաբաթ-
ներէս ծածկեցին, ու ես անոնց մէջ պիղծ սեպ-
ուեցայ :» Եղեկ. Իբ. 26 :

Եղեկիէլ մարդարէն նաև կը պախարակէ
Սուրբ Օրուան պղծուիլը իր գրքին իթ. 8
Համարին ու իդ. 38 համարին մէջ. —

«Իմ սուրբ բաներս արհամարհեցիր, եւ իմ շա-
բաթներս պղծեցիր» Եղեկ. իթ. 8 :

«Աս ալ ըրին ինծի. նոյն օրը իմ սրբարանս
անմաքուր ըրին ու իմ շաբաթներս պղծեցին : »
Եղեկ. իդ. 38 :

Ամովս մարդարէն կ'ակնարկէ Սուրբ Օրը
պատշաճօրէն չյարդողներուն, Ամովս. Բ. 4—6
Համարներուն մէջ. —

«Ասիկա մտիկ ըրէք, դուք որ տնանկը կլե-
լու՝ ու երկրին աղքատները կորսընցընելու կը ցան-
կաք : Ու կ'ըսէք, Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի՝
որ ընդեղէն ծախենք, եւ շաբաթը՝ որ ցորենը ծա-
խու հանենք, ու արդուն պղտիկցընենք ու սիկլը
մեծընենք, եւ նենգութեամբ խարդախ կլորքներ
գործածենք . որ աղքատները ստակով՝ ու տնանկ-
ները զոյգ մը կօշիկով ծախու առնենք, ու ցորե-
նին խոտանը ծախենք : » Ա.մովս. Բ. 4—6 :

Շահեկան ու շինիչ պատմութիւն մը կայ
Արտաշէս թագաւորին աստուածավախ մատ-
ուռակ Նէեմիայի՝ իր աղգին ու իր անձին
մեղաց համար զղումին, աղօթքին եւ ծո-
մապահութեան վրայով, որ արձանագրուած
է իր անունը կրող գրքին մէջ, որուն

Երկրորդ գլխուն 4 համարին մէջ կը գտնենք
Սուրբ Գրոց մէջ գաղտնի աղօթքի երկրորդ
օրինակը : Զանց ընելով իր անձնական աշ-
խատութիւնք ու առատաձեռնութիւնք ե-
րուսաղեմի պարիսպներուն վերաշինութեան
և այդ քաղաքին չարութիւնները դարմանե-
լուն առթիւ, որոնք իր անձը բաւական վը-
տանգի ենթարկեցին՝ հոս մասնաւորաբար
ուշադրութիւն դարձնենք եռանդին որով իր
իշխանութիւնը գործածեց Սուրբ Օրուան
պղծուիլը կասեցնելու համար . —

«Նաեւ Սինայ լեռանը վրայ իջար, ու անոնց
հետ երկինքէն խօսեցար . եւ անոնց ուղիղ դա-
տաստաններ, ճշմարիտ օրէնքներ ու բարի կանոն-
ներ ու պատուիրանքներ առուիր . եւ քու սուրբ շա-
բաթդ անոնց գիտցուցիր, ու քու ծառայիդ Մովկէ-
սին ձեռքովը՝ անոնց պատուիրանքներ, կանոններ
ու օրէնքներ հրամայեցիր : » Նէեմ. Թ. 13, 14:

«Եւ մնացած ժողովուրդը՝ քահանաները, Ղեւ-
տացիները, գոնսապանները, երգեցողները, Նա-
թանայիմները, ու երկիրներու ժողովուրդներէն
Աստուծոյ օրինացը հետեւելու համար բոլոր զատ-
ուողները, իրենց կնիկները, տղաքները ու աղջիկ-
ները՝ այսինքն ամոնք որ կրնային հասկընալ,
իրենց երեւելի եղբայրներուն հետ միաբանեցան,
ու անէծքով երգում ըրին, որ Աստուծոյ ծառային
Մովկէսին ձեռքովը տրուած Աստուծոյ օրէնքին

մէջը քալեն, ու մեր Եհովայ Տէրոջը բոլոր պատշուիրանքները ու գատաստանները եւ կանոնները պահեն եւ կատարեն : Եւ խօսք տուինք որ մեր աղջիկները երկրին ժողովուրդներուն չտանք, եւ անոնց աղջիկները մեր տղոցը չառնենք : Ու երկրին ժողովուրդներուն շաբաթ օրը ծախելու համար բերած ապրանքները եւ ամէն տեսակ ուտելիքը՝ շաբաթ օրը կամ սուրբ օրերը՝ անոնցմէ չառնենք . ու եօթներորդ տարին ու ամէն պարտքի պահանջմունքը թողունք : » Նէեմ. Ժ. 28—31 :

«Ան օրերը Հրէսաստանի մէջ տեսայ որ շաբաթ օրը խաղող կը կոխէին, ու ցորենի որաներ կը բերէին, ու էշերու վրայ բեռ կը բեռցընէին . նաեւ գինի, խաղող, թուզ ու ամէն տեսակ բեռ տեսայ, որ գանոնք շաբաթ օրը Երուսաղէմ կր բերէին . ու ես ուտելիք ծախած օրերնին զանոնք յանդիմանեցի : Եւ հոն բնակող Տիւրացիք ձուկ ու ամէն տեսակ ապրանք կը տանէին, ու շաբաթ օրը Յուղայի որդիներուն ու Երուսաղէմի բնակիչներուն կը ծախէին : Եւ Յուղայի ազնուականներուն հետ վիճեցայ, ու անոնց ըսի . Աս լինչ գէշ բան է որ դուք կ'ընէք, ու շաբաթ օրը կը պղէք : Ահա ձեր հայրերն ալ այսպէս ըրին, ու մեր Աստուածը մեր վրայ ու աս քաղաքին վրայ աս բոլոր չարիքները բերաւ . եւ դուք շաբաթը պղծելով՝ իսրայէլին վրայ բարկութիւն կ'աւելցընէք : Ուստի շաբաթէն առաջ՝ Երուսաղէմին դռներէն արեւը քաշուածին պէս, հրամայեցի որ գռները գոցուին . նաեւ հրամայեցի որ շաբաթը չանցած չբացուին . ու դռները իմ մանչերէս կայնեցուցի, որ շաբաթ

օրը ներսը բեռ չմանէ : Եւ վաճառականները ու ամէն տեսակ ապրանք ծախողները մէկ երկու անգամ Երուսաղէմին գուրսը անցուցին գիշերը : Ու ես զանոնք յանդիմանեցի՝ ըսելով, Դուք ինչո՞ւ համար պարսպին քովը գիշերը կ'անցընէք . թէ որ մէյմըն ալ այդպէս ընէք, ձեռքս վրանիդ կը դնեմ: Անատինէն ի վեր մէյմըն ալ շաբաթ օրը չեկան : Ու Ղեւտացիներուն ըսի որ զիրենք սրբեն, ու շաբաթ օրը սրբելու համար՝ երթան դռները պահանութիւն ընեն : » Նէեմ. Ժ. 15—22 :

Հիմա կու գանք Աստուծոյ Որդւոյ՝ Սուրբ Օրուան նկատմամբ սորվեցուցածին, ինչպէս կ'արձանագրուի չորս աւետարանիներուն կողմէ: Զգուշութեամբ ու պատկառանօք նկատենք զայն : Կը կարդանք թէ Քրիստոսի սովորութիւնն էր ժողովարանը յաճախել Սուրբ Օրը . —

«Ու եկաւ Նազարէթ՝ ուր որ ինքը մեծցած էր, եւ իր սովորութեանը պէս շաբաթ օրը մտաւ ժողովարանը, ու ելաւ որ կարդայ : » Ղուկ. Պ. 16:

Օրինակներուն լաւագոյնը տրուած է հոս Սուրբ Օրը Աստուծոյ տունը գտնուելու մասին զանցառու չըլլալու նկատմամբ :

Երեք աւետարանիները — Մատթէոս, Մարկոս և Ղուկաս — կը ներկայացնեն Քրիս-

տոսի ու փարիսեցւոց միջև վիճաբանութիւն
մը Սուրբ Օրը ցորենի հասկեր փրցնելու մա-
սին։ Հետեւեալներն են իւրաքանչիւրին պատ-
մութիւնը։ —

«Անատենը Յիսուս շաբաթ օրը գնաց արտե-
րուն մէջէն, եւ իր աշակերտները անօթեցան, ու
սկսան ցորենի հասկեր փրցընել եւ ուտել։ Փարի-
սեցիները երբոր տեսան՝ ըսին անոր, Ահա քու
աշակերտներդ կը գործեն ինչ որ արժան չէ շա-
բաթ օրը գործել։ Ան ալ անոնց ըսաւ, Զէք կար-
դացեր դուք Դաւիթին ըրածը, երբոր անօթեցաւ
ինքը ու անոնք որ իրեն հետն էին։ ինչպէս մտաւ
Աստուծոյ տունը, եւ առաջաւորութեան հացերը
կերաւ, որ ոչ իրեն օրինաւոր էր ուտել, եւ ոչ
անոնց որ իր հետն էին, բայց միայն քահանանե-
րուն։ Կամ թէ օրէնքին մէջը չէք կարդացեր, որ
քահանաները շաբաթ օրերը տաճարին մէջ շաբա-
թը կը պղծեն՝ ու անմեղ են։ Բայց ձեզի կ'ըսեմ
որ աս տեղը տաճարէն մեծ մէկը կայ։ Եւ թէ որ
գիտնայիք թէ ինչ ըսել է, Ողորմութիւն կ'ուզեմ՝
ու չէ թէ զոհ, անատենը անպարտները չէիք դա-
տապարտեր։ Քանզի Որդին մարդոյ շաբաթին
տէրն է։» Մատ. Իթ. 1—8։

«Ու եղաւ որ շաբաթ օրը ինքը արտերուն մէ-
ջէն կ'անցնէր, եւ իր աշակերտները որ կ'երթային,
սկսան ցորենի հասկեր փրցընել։ Ու փարիսեցինե-
րը ըսին իրեն, նայէ շաբաթ օրը ինչ կ'ընեն, որ
արժան չէ։ Ինքն ալ ըսաւ անոնց, Բնաւ չէք
կարդացեր դուք Դաւիթին ըրածը՝ երբոր պէտք

ունեցաւ, եւ անօթեցաւ ինքը ու անոնք որ իր
հետն էին։ ինչպէս մտաւ Աստուծոյ տունը Աբիա-
թար քահանայապետին օրովը, եւ առաջաւորու-
թեան հացերը կերաւ, ու տուաւ անոնց ալ որ իր
հետն էին, որ մէկու մը օրինաւոր չէ ուտել, բայց
միայն քահանաներուն։ Եւ ըսաւ անոնց, Շաբաթը
մարդուն համար եղաւ, ու չէ թէ մարդը շաբա-
թին համար։ Ուրեմն Որդին մարդոյ շաբաթին ալ
տէրն է։» Մար. Բ. 23—28։

«Ու եղաւ որ երկրորդ առաջին շաբաթ օրը
ինքը արտերուն մէջէն կ'անցնէր, եւ իր աշակերտ-
ները ցորենի հասկեր փրցընելով ձեռքերնուն մէ-
ջը կը չփէին ու կ'ուտէին։ Ու փարիսեցիներէն ո-
մանք ըսին անոնց, Ատ ի՞նչ բան կ'ընէք, որ ար-
ժան չէ ընել շաբաթ օրը։ Եւ Յիսուս պատասխան
տալով անոնց ըսաւ, Զէք կարդացեր դուք Դաւի-
թին ըրածը, երբոր անօթեցաւ ինքը եւ անոնք որ
իր հետն էին։ ինչպէս անիկա Աստուծոյ տունը
մտաւ, եւ առաջաւորութեան հացերը առաւ ու
կերաւ, եւ տուաւ անոնց ալ որ իր հետն էին։ որ
մէկու մը օրինաւոր չէ ուտել, բայց միայն քահա-
նաներուն։ Եւ ըսաւ անոնց, Որդին մարդոյ շա-
բաթին ալ տէրն է։» Ղուկ. Զ. 1—5։

Աւետարանիներէն ոչ մին կ'ըսէ թէ ի՞նչ
պատճառաւ Քրիստոս Սուրբ Օրը ցորենի
արտերուն մէջէն կը քալէր։ Ցորենի սոյն ար-
տերը կրնան մօտ եղած ըլլաւ քաղաքին կամ
դաշտին ուր Քրիստոս և իր աշակերտները
կը գտնուէին յայնմամ, և թերես հարկ եղաւ

այդ արտերուն մէջէն անցնիլ ժողովարան
երթալու կամ անկէ վերադառնալու համար։
Սակայն և այնպէս բոլորովին վստահ կրնանք
ըլլալ թէ Հրէական օրինաց խիստ պահանջ-
ներուն իսկ համաձայն էր այդ, եթէ ոչ
ներկայ եղող փարիսեցիները անմիջապէս պի-
տի նեղանային Քրիստոսի՝ այս մասին Սուրբ
Օրը պղծելուն համար, վասն զի Հրէական
օրէնքը խստիւ կ'արդիլէր Սուրբ Օրը ճամ-
բորդել. շարաթ օրուան ճամբան երեք քա-
ռորդ մղոնէն պակաս էր քան աւելի։ Փա-
րիսեցիներուն գանգատը Սուրբ Օրը ցորենի
հասկեր փրցուելուն համար՝ չէր ցորենին
առնուելուն դէմ, ասիկա կը թոյլատըէր
Հրէական օրէնքը որ կը տրուի Բ Օր. Իդ. 25
համարին մէջ — “Երբոր քու դրացիիդ
հունձքին մէջը կը մտնես, ձեռքովդ հասկերը
փրցընես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ
չզարնես” — այլ էր լոկ աշխատութեան դէմ
որ կ'ենթադրուէր թէ կը կատարուէր Սուրբ
Օրը, վասն զի բան փրցնել Հրեայ վարդա-
պետներէ ու փաստաբաններէ կը համարուէր
հնձել, և ցորենը ձեռքին մէջը շփել կը հա-
մարուէր ցորեն ծեծել։

Քրիստոս, իր պատասխանին մէջ, փարի-
սեցիներուն կը յիշեցնէ Դաւիթի՝ Աքիմաթարի
քահանայապետութեան օրերը առաջաւորու-

թեան հացէն առնելը։ Ա. Թագ. ԻԱ. 1—6
համարներուն մէջ զրուած պատմութենէն
կրնանք հետևցնել թէ երբ Դաւիթ Յովա-
թանէն բաժնուեցաւ, Սաւուղի զինք սպան-
նելու դիտաւորութիւնը իմանալով անոր երե-
սէն փախչելու՝ Սուրբ Օրը կը մօտենար, վասն
զի նախ փախաւ Նոր քաղաքը որ Դարաա
քաղաքին հարաւային կողմը իբր հինգ մղոն
հեռու կը գտնուէր, հաւանօրէն Սուրբ Օրը
երկար ճամբորդութիւն ընել արգիլեալ ըլ-
լալուն համար։ Սուրբ Օրը նաև պիտի ար-
գիլէր Աքիմելէք քահանան, որմէ Դաւիթ
խնդրեց որ հաց տայ իրեն, ինդըուած հացը
այդ օրը հայթալթելէ, — ինչպէս սովորա-
բար կ'ընէր ուրիշ գործի օր՝ երբ իրեն պէտք
եղած հացը պատրաստել կու տար, — վասն
զի Սուրբ Օրը բան եփել արգիլուած էր օրէն-
քով (Ել. Լե. 3). և Ա. Թագ. ԻԱ. 6 համարէն
կը սորվինք թէ Աքիմելէք առաջաւորութեան
հացէն զատ ուրիշ հաց չունէր. սեղանէն առ-
նուած էր այս հացը որուն տեղը տասներկու
թարմ նկանակները դրուած էին Սուրբ Օրը
(Ղետ. Իդ. 5): Վասն որոյ քահանան Դաւիթի
պէտքը գոհացուց առաջաւորութեան հացէն
տալով անոր։

Քրիստոս նաև կ'ակնարկէ Սուրբ Օրը քա-
հանաներուն՝ տաճարին մէջ կատարած աշ-

Խատութեանց որ կ'ըսէ թէ անմեղ էին :

Որովհետեւ այս երկու օրինակներն ալ անհրաժեշտ պէտքի կամ հնազանդութեան օրինակներ էին և տրուեցան ի պատասխան փարիսեցւոց ամբաստանութեան, ապահովաբար կրնանք եղրակացնել թէ անհրաժեշտ պէտքն էր որ աշակերտները մղեց Սուրբ Օրը ցորենի համար փրցնել, այսինքն ասիկա ըրին իրենց անօթութիւնը անցընելու համար . Եւ Քրիստոս կ'ըսէ թէ զայդ ընելով մեղք չդորձեցին, ինք գիտնալով անոնց ընթացքին ճշմարիտ պատճառը :

Մարկոս կը գրէ թէ Քրիստոս ատկէ զատ ըսաւ նաև որ Սուրբ Օրը կամ “շաբաթը մարդուն համար եղաւ, ու չէ թէ մարդը շաբաթին համար :” Սոյն խօսքը շատ յաճախ ի մէջ կը բերուի իբրեւ հրաման Սուրբ Օրը ընելու այն բաները որ ընելու չենք : Քրիստոսի այս խօսքերը կրնան գործածուիլ հաւասար ճշմարտութեամբ՝ ծնողաց հնազանդութեան, սպանութեան, գողութեան, չնութեան և ցանկութեան վերաբերեալ պատուէրներուն համար : Մարդը չեղաւ ասոնցմէ ո եւ է մէկին համար, այլ բոլորն ալ մարդուն համար եղան . սակայն թէեւ մարդուն համար եղան, նա ատոր համար

զանց առնելու չէ իր Ստեղծողին օրէնքները որոց ամբողջութիւնը մարդուն իրական օգտին համար են : Աստուծոյ Որդւոյն այս խօսքը, “Շաբաթը մարդուն համար եղաւ, և չէ թէ մարդը շաբաթին համար,” կը սորվեցնէ դասեր որոնք աղէկ է որ նկատենք ։ Շաբաթը մարդուն համար եղաւ — համայն մարդկութեան համար . ուստի ոչ մէկէն գողցուելու է իր Շաբաթը կամ Սուրբ Օրը ։ Հարուսար իրաւունք չունի աղքատին Սուրբ Օրը յափշտակել, մարդիկ աշխատցնողը իրաւունք չունի իր աշխատաւորին Սուրբ Օրը յափրշտակել։ Սուրբ Օրը Աստուծոյ բարի պարդեն է մարդուն — ամէն մարդու — սակայն անցուելու է ինչպէս ինք հրամայած է որ անցուի, աշխատութենէ հանգչելով, զինք պաշտելով ու իրեն հետ հաղորդակցելով։ Դարձեալ, Սուրբ Օրը եղաւ ոչ միայն բոլոր մարդոց համար, այլ ամէն ժամանակի համար, և Քրիստոսի այս խօսքերը կատարեալ պատասխան մըն են անոնց որ կը պնդեն թէ Սուրբ Օրը չվերաբերիր ներկայ տնտեսութեան : Քրիստոսի այս դասը սահման չունի : Ուր որ մարդ կայ, հոն Սուրբ Օրը իր իրաւունքն է որ իր հետ կը ծնի, իր Արարին բարի պարդել : “Եւ չէ թէ մարդը շաբաթին համար” խօսքը հրահանգիչ է արագին համար” խօսքը հրահանգիչ է ա-

Նոնց համար որ պիտի շարժեին փարիսեցիւներուն նման որոց ըսուեցաւ այդ զգուշութիւնը, անոնց համար որ կուզեն անդիւտանալ ողորմութիւն և անհրաժեշտ պէտք՝ պնդելով թէ օրէնքին խստիւ բառ առ բառ հնազանդութիւն ըլլալու է : Փրիստոս մեզի սորվեցուցած է՝ ողորմութիւն ցուցնելով բարիք գործելու և Աստուծոյ օրէնքը պատուելու երկեակ դասերը : Դատապարտեց փարիսեցւոց ամբաստանութիւնը իր աշակերտներուն գէմ, որոց ընթացքը արդարացուց, գիտնալով անոր ստիպողական հարկի ներքեւ ցուցուիլ . սակայն Աստուծոյ Որդւոյն՝ յետոյ իր աշակերտներուն աւանդածէն (Մատ. իր. 20) կը սորվինք թէ Սուրբ Օրը ստիպողական աշխատութենէ զգուշանալու ենք եթէ կարելի է, քան թէ զանոնք պատճառանք ընելու ենք Սուրբ Օրուան նկատմամբ օրէնքին չհնազանդելու :

Աստուծոյ Որդւոյն երկրիս վրայ գործած բաղմաթիւ հրաշքներէն միայն եօթնին համար կը կարդանք թէ տեղի ունեցան Սուրբ Օրը, և ասոնց բոլորն ալ անջատ հրաշքներէն : Առաջին երկուքը արձանագրած են Մարկոս և Ղուկաս : Այս երկու աւետարանիներուն պատմութիւնները հետեւեալներն են . —

«Ու մտան կափառնայուռ . եւ իսկոյն շաբաթ օրը ժողովարանը մտնելով՝ կը սորվեցնէր : Եւ կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ, ինչու որ իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ու չէ թէ դպիրներուն պէս : Եւ անոնց ժողովարանին մէջ մարդ մը կար, որ պիղծ ողի ունէր իր ներսի դին, ու աղաղակեց ըսելով, Թող տուր, գուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, Յիսուս Նազովեցի . միթէ մեղ կորսընցընելո՞ւ եկար . դիտեմ քեզ ով ես, Աստուծոյ Սուրբը : Եւ Յիսուս սաստեց անոր՝ ըսելով, Պապանձէ ու ել ատէկ : Եւ պիղծ ողին սաստիկ ցնցեց զանիկա, ու մեծ ձայնով մը աղաղակեց ու անկէ ելաւ : Եւ ամէնքը զարմացան, անանկ որ իրարու հարցուփորձ կ'ընէին ու կ'ըսէին, Աս ի՞նչ է . ի՞նչ նոր վարդապետութիւն է աս, որ իշխանութիւնով պիղծ ողիներուն ալ կը հրամայէ, ու իրեն կը հնազանդին : Եւ շուտ մը իր համբաւը Գալիեացւոց ամէն կողմերը ելաւ : Եւ շուտ մը ժողովարանէն ելլելով Սիմոնին ու Անդրէասին հետ : Ու Սիմոնին զոքանչը ջերմէ բռնուած պառկած էր, եւ շուտ մը անոր համար ըսին իրեն : Ու Յիսուս մօտեցաւ՝ անոր ձեռքէն բռնեց, վերցուց անիկա, եւ իսկոյն ջերմը թող տուաւ զանիկա, ու անոնց սպասաւորութիւն կ'ընէր : Ու երբոր իրիկուն եղաւ՝ արեգակին մտած ատենը բոլոր հրանդները եւ դիւանարները իրեն կը բերէին : Ու բոլոր քաղաքը դուռը ժողուեր էր : Եւ շատ հրանդներ կերպ կերպցաւերէ բժշկեց, ու շատ դեւեր հանեց . ու դեւերուն խօսքշշեց, ու շատ դեւեր հանեց : ու դեւերուն խօսպիլ չէր տար, ինչու որ զինքը կը ճանչնային : » Մար. Ա. 24—34 :

«Եւ իջաւ Գալիեայի կափառնայում քաղաքը,
ու շաբաթ օրերը կը սորվեցընէր անոնց : Եւ կը
զարմանային անոր վարդապետութեանը վրայ՝
ինչու որ իշխանութիւնով էր անոր խօսքը : Եւ
ժողովարանին մէջ մարդ մը կար, որ պիղծ գեւի
ոգի ունէր, ու մեծ ձայնով մը աղաղակեց՝ ըսելով,
թող տուր, դուն մեղի հետ ի՞նչ բան ունիս, Յի-
սուս Նազովրեցի . միթէ մեղ կորսնցընելո՞ւ եկար.
զիտեմ քեզ ով ես, Աստուծոյ Սուրբը : Եւ Յիսուս
սաստեց անոր ըսելով . Պապանձէ ու ել ատկէ. ու
դեւը զանիկա ներկայ գտնուողներուն մէջտեղը
գետինը զարկաւ, եւ ելաւ անկէ, ու վնաս մը
չտուաւ անոր : Եւ զարմանք եկաւ ամենուն վրայ,
եւ իրարու հետ կը խօսէին ու կ'ըսէին, Աս ի՞նչ
խօսք է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով
կը հրամայէ պիղծ ոգիներուն, ու կ'ելլեն . Եւ անոր
համբաւը տարածուեցաւ շրջակայ գաւառին ամէն
տեղերը. Ու ժողովարանէն ելլելով Սիմոնին տունը
մտաւ : Սիմոնին զոքանչն ալ սաստիկ ջերմով կը
տանջուէր, ու անոր համար աղաչեցին իրեն : Եւ
Յիսուս անոր վրայ կայնելով սաստեց ջերմին, որ
թողուց զանիկա . Եւ շուտ մը ելաւ ու անոնց
սպասաւորութիւն կ'ընէր : Եւ արեւը մարը մտած
ատենք՝ ամէն անոնք որ ունէին տեսակ տեսակ
ցաւերով հիւանդներ՝ իրեն բերին զանոնք . ինքն
ալ անոնցմէ ամէն մէկուն վրայ ձեռք դնելով
բժշկեց զանոնք :» Ղուկ. Դ. 31—41 :

Մարկոս ու Ղուկաս աւետարանիները վե-
րի երկու պատմութեանց մէջ մեղի տուած
են Սուրբ Գրոց ամենէն որոշ ու լիակատար

արձանագրութիւնը եղանակին որով Քրիստոս
երկրիս վրայ գտնուած ատեն կ'անցընէր
Սուրբ Օրը : Զգուշութեամբ շօշափենք հօն
գրուածը :

Նախ կը գտնենք որ Քրիստոս իր սովո-
րութեան համեմատ ժողովարան կ'երթայ
Սուրբ Օրը : Հոն կը սորվեցնէ, սակայն կ'ընդ-
միջուի պիղծ ոգի ունեցող մարդէ մը . սա
կը ստիպէ որ ընդունուի իր անընդունելի վկա-
յութիւնը Աստուծոյ Որդւոյն մասին, ստի-
պում մը՝ զոր լուեցուց Քրիստոս պիղծ ոգին
հանելով : Այս հրաշքը կրնանք իրաւամբ են-
թադրել թէ յայնժամ պիտի չգործուէր եթէ
պիղծ ոգիին ընդմիջումը չըլլար : Ժողովարա-
նէն Քրիստոս գնաց ուղղակի Սիմոնի տունը
որուն զոքանը սաստիկ ջերմէ բռնուած էր :
Քրիստոսի աղաչեղին որ անիկա բժշկէ :
Քրիստոս միջնորդութիւնը ընդունեց և բժըշ-
կեց հիւանդը : Սուրբ Օրուան մնացեալ
մասին մէջ չժուկիր թէ Քրիստոս մեկնեցաւ
Սիմոնի տունէն, հաւանօրէն ժամանակը ան-
ցուց առնելով կազդուրում և հանգիստ ո-
րուն շատ կը կարօտէր, և իր աշակերտներուն
հետ խօսակցելով . սակայն երբ Սուրբ Օրը,
որ սկսած էր նախընթաց օրը արեւամուտին,
վերջացաւ արմին մարը մանելով, գործու-
նէութեան մեծ տեսարան մը տեսմնուեցաւ

շարթուան առաջին օրուան սկիզբը։ Կափառանյումի բոլոր հիւանդներն ու չար ոգի ունեցող շատեր Ախմոնի տունը բերուեցան։ Հիւանդները շար ոգիները հանուեցան։

«Եւ անկէ երթալով եկաւ անոնց ժողովարանը։ Եւ հոն մէկ մարդ մը կար՝ որուն ձեռքը չորցած էր։ Եւ հարցուցին անոր՝ ու ըսին թէ Շաբաթ օրը բժշկել արժան է, որ անոր վրայով ամբաստանութիւն ընեն։ Ան ալ ըսաւ անոնց, Զեղմէ ո՞ր մարդը կայ՝ որ մէկ ոչխար մը ունենայ, եւ անիկա շաբաթ օրը փոսի մէջ իյնայ, պիտի չըմնէ ու վեր հանէ զանիկա։ Արդ ո՞րչափ աւելի է մարդը ոչխարէն։ ուրեմն շաբաթ օրը բարի գործել արժան է։ Անատենը ըսաւ ան մարդուն, Երկնցուր ձեռքդ ։ ան ալ երկնցուց, ու ողջացաւ միւսին պէս։» Մատ. ԺԲ. 9—13։

«Եւ նորէն ժողովարանը մտաւ, ու հոն մարդ մը կար՝ որուն ձեռքը չորցած էր։ Եւ իրեն կը սպասէին թէ արդեօք շաբաթ օրը զանիկա պիտի բժշկէ, որ իր վրայով ամբաստանութիւն ընեն։ Եւ ինքը ձեռքը չորցած մարդուն ըսաւ, Ելիր մէջտեղը կայնէ։ Ու ըսաւ անոնց, Շաբաթ օրը բարի քընել արժան է՝ թէ չարիք ընել, հոգի մը ապրեցընել՝ թէ մեոցընել։ բայց անոնք լուռ կեցան։ Եւ Յիսուս բարկութեամբ շուրջանակի անոնց վրայ նայելով՝ անոնց սրտերուն կուրութեամբ համար տրտմած, ըսաւ ան մարդուն, Զեռքդ երկնցուր։ ան ալ երկնցուց, եւ անոր ձեռքը ողջացաւ։» Մար. Գ. 4—5։

«Ու եղաւ որ ուրիշ շաբաթ օր մըն ալ ինքը ժողովարանը մտաւ ու կը սորվեցընէր։ Եւ հոն մարդ մը կար որուն աջ ձեռքը չորցած էր։ Եւ դպիրները ու փարիսեցիները անոր կը սպասէին թէ շաբաթ օրը զանիկա կը բժշկէ, որպէս զի ամբաստանութեան առիթ մը գտնեն անոր դէմ։ Իսկ ինքը զիտնալով անոնց խորհուրդները՝ ըսաւ ան մարդուն որուն ձեռքը չորցած էր, Ելիր՝ մէջտեղը կայնէ։ ան ալ ելաւ կայնեցաւ։ Անատենը Յիսուս ըսաւ անոնց, Զեղի բան մը հարցընեմ։ Շաբաթ օրը ի՞նչ արժան է, բարիք ընել թէ չարիք ընել, հոգի մը ապրեցընել՝ թէ մեոցընել։ Եւ շուրջանակի ամենուն վրայ նայելով՝ ըսաւ անոր, Զեռքդ երկնցուր։ ան ալ այնպէս ըրաւ, ու անոր ձեռքը ողջացաւ միւսին պէս։» Ղուկ. Զ. 6—10։

Ղուկաս կը խօսի նաեւ ուրիշ հրաշքներու վրայ որոնք գործեց Քրիստոս Սուրբ Օ՛Ռը։ —

«Եւ ինքը ժողովարաններուն մէկուն մէջ շաբաթ օրը կը սորվեցընէր։ Եւ ահա մէկ կնիկ մը կար, որ հիւանդութեան ոգի մը ունէր տասնուութը տարիէ ի վեր, ու կծկտած էր եւ ամենեւին չէր կրնար շիտակ կայնիլ։ Ու Յիսուս զանիկա տեսնելով՝ իրեն կանչեց եւ ըսաւ անոր, կնիկ, դուն քու հիւանդութենէդ արձակուած ես։ Ու ձեռքը անոր վրայ դրաւ։ եւ իսկոյն շիտկուեցաւ ու փառք կու տար Աստուծոյ։ Իսկ ժողովարանին իշխանը պատասխան տուաւ բարկանալով՝ որ Յիսուս շաբաթ օրը բժշկեց, եւ ըսաւ ժողո-

աւազան մը կայ, որ Եբրայեցերէն Բեթհեղպակ'ըսուի, որ հինգ սրահ ունի: Ասոնց մէջ խիստ շատ հիւանդներ պառկած էին՝ կոյրեր, կաղեր, չորցածներ, որոնք կը սպասէին ջուրին խառնուելուն: Վասն զի հրեշտակ մը ժամանակ ժամանակ աւազանը կ'իջնէր ու ջուրերը կը խառնէր, եւ ով որ ջուրին խառնուելին ետեւ պինտ առաջ անոր մէջը կը մտնէր, կը բժշկուէր՝ ինչ հիւանդութիւն օր ունենար: Եւ հոն մէկ մարդ մը կար, որ երեսունութը տարիէ իվեր հիւանդութիւն մը ունէր: Յիսուս երբոր տեսաւ զանիկա որ ինկած պառկած էր, ու զիտցաւ որ շատ ժամանակէ ի վեր է, ըստ անոր, Կ'ուղե՞ս առողջանալ: Հիւանդը պատասխան տուաւ անոր, Տէր, մարդ մը չունիմ որ երբ ջուրերը խառնուեն՝ զիս աւազանը ձգէ: հապա քանի որ ես ծանր կը շարժիմ, ինծմէ առաջ ուրիշ մը կ'իջնէ: Յիսուս ըստ անոր, Եվիր, մահիճդ առ ու քալէ: Եւ իսկոյն մարդը առողջացաւ, ու իր մահիճը վերցընելով կը քալէր: ու ան օրը շաբաթ էր: Անատենը Հրեաները ըսին բժշկուած մարդուն, Շաբաթ է, եւ արժան չէ որ մահիճդ վերցընես: Պատասխան տուաւ անոնց ու ըստ, Ան որ զիս բժշկեց՝ ինքը ինծի ըստ, Մահիճդ առ ու քալէ: Ուստի հարցուցին անոր, Ո՞վ է ան մարդը որ քեզի ըստ, մահիճդ առ ու քալէ: Եւ բժշկուողը չէր զիտեր թէ ով է ան, ինչու որ Յիսուս մէկդի քաշուեցաւ՝ ան տեղը բազմութիւն ըլլալուն համար: Անկէ ետքը Յիսուս զանիկա տաճարին մէջ գտնելով ըստ անոր, Ահա բժշկուեցար, ալ մեղք մի գործեր, որ ալ աւելի չարքան մը չպատահի քեզի: Գնաց մարդը, ու Հրէա-

վուրդին, Վեց օր կայ՝ որոնց մէջ արժան է գործ գործել, ուստի ան օրերը եկէք բժշկուեցէք, ու չէ թէ շաբաթ օրը: Անատենը Տէրը պատասխան տուաւ անոր ու ըստ, կեղծաւոր, ձեղմէ ամէն մէկը շաբաթ օրը իր եղը կամ էշը մաուրէն չա՞րծէկեր՝ որ տանի ջուր տայ: Հապա ասիկա որ Աբրահամի աղջիկ էր, որ ահա տասնուութը տարի Սատանան զանիկա կապեց, չէր վայլեր որ շաբաթ օրը ան կապէն արձրկուի: Եւ աս բանը որ ըստ, իրն հակառակ կեցողները ամէնքն ալ ամօթով մնացին. ու բոլոր ժողովուրդը կ'ուրախանար ան ամէն փառաւոր գործքերուն համար՝ որ անկէ կ'ըլլային:» Ղուկ. Ժ. 10—17:

«Ու եղաւ որ երբ ինքը շաբաթ օր մը փարիսեցւոց գլխաւորներուն մէկուն տունը մտաւ հայ ուտելու, ու անոնք անոր կը սպասէին: Եւ ահա հոն ջրգողեալ մարդ մը կար իր առջեւը: Եւ թիսուս պատասխան տուաւ ու խօսեցաւ օրինականներուն ու փարիսեցիներուն ըսելով, Արժան է շաբաթ օրը բժշկել: Անոնք ալ լուռ կեցան. Եւ ինքը բոնեց զանիկա, բժշկեց ու ճամբեց. Եւ պատասխան տալրով ըստ անոնց, Ձեղմէ որո՞ւն էշը կամ եղը հորը իյնալու ըլլայ, ու չուտ մը չհաներ անիկա շաբաթ օրը: Եւ աս բաներուս չկրցան անոր պատասխան տալ:» Ղուկ. Ժ. 1—6:

Երկու ուրիշ հրաշքներ ալ, որ նմանապէս զործուեցան Սուրբ Օրը, արձանադրուած են Յովհաննու կողմէ. —

«Ու Երուսաղեմի մէջ Ոչխարաց դրանը քով

ներուն պատմեց թէ Յիսուս էր որ զինքը բժշկեց։ Եւ ասոր համար Հրէաները կը հալածէին Յիսուսը, եւ կը փնտոէին զանիկա սպաննել, որ առ բաները շաբաթ օրը կ'ընէր։ Եւ Յիսուս պատասխան տուաւ անոնց, իմ Հայրս մինչեւ հիմա կը գործէ, ես ալ կը գործեմ։ Ասոր համար՝ ալ աւելի կը փնտոէին Հրէաները զանիկա սպաննել, վասն զի չէ թէ միայն շաբաթ օրը կը լուծէր, հապա նաեւ զԱստուած իր հայրը կ'անուանէր, ու այսպէս ինքինքը Աստուծոյ հաւասար կ'ընէր։ Յովհ. Ե. 2—18։

«Ու երբոր կ'անցնէր՝ մէկ մարդ մը տեսաւ կոյր ծնած։ Եւ իր աշակերտները հարցուցին իրեն ու ըսին, Արաբի, որո՞ւնն է մեղքը, ասո՞ր թէ իր ծնողացը, որ անիկա կոյր ծնաւ։ Պատասխան տուաւ Յիսուս, Ոչ ատորն է մեղքը, ոչ ալ իր ծնողացը, հապա որ Աստուծոյ գործքերը ատոր վրայ յայտնի ըլլան։ Քանի որ ցորեկ է, պէտք է որ զիս խրկողին գործքերը գործեմ։ զիշերը կու գայ որ անատենը մէկը չկրնար գործել։ Քանի որ ես աշխարհի մէջ եմ, աշխարհի լոյսն եմ։ Երբոր աս ըսաւ՝ թուքաւ գետինը եւ թուքովը կաւ շենց, ու ան կաւը կոյրին աչքերուն վրայ ծեփեց, եւ ըսաւ անոր, Գնա՝ լուացուէ Սելովամի աւազանին մէջ, (որ խրկուած կը թարգմանուի,) ուստի գնաց ու լուացուեցաւ, եկաւ ու կը տեսնէր։ Իսկ դրացիները եւ անոնք որ առաջուց տեսած էին զանիկա որ կոյր էր, կ'ըսէին, Ասիկա չէ՛ր որ կը նստէր եւ կը մուրար. ոմանք կ'ըսէին, Ասիկա է. ուրիշները կ'ըսէին, Անոր նման մէկն է։

իսկ ինքը կ'ըսէր թէ ես եմ։ Ուստի ըսին իրեն, Հապա ինտո՞ր բացուեցան քու աչքերդ։ Ինքը պատասխան տուաւ ու ըսաւ, Յիսուս կոչուած մարդ մը կաւ չինեց ու աչքերս ծեփեց, եւ ըսաւ ինծի, Գնա Սելովամի աւազանը ու լուացուէ։ Ես ալ գացի լուացուեցայ ու կը տեսնէմ։ Եւ ըսին իրեն, Ուր է անիկա։ ըսաւ անոնց, Զեմ գիտեր։ Փարիսեցիներուն տարին զանիկա որ ատենով կոյր էր։ Եւ շաբաթ օր էր երբոր Յիսուս կաւը չինեց, ու անոր աչքերը բացաւ։ Նորէն փարիսեցիներն ալ կը հարցընէին իրեն, թէ ինտոր կը տեսնէ։ անիկա ալ ըսաւ անոնց, Կաւ դրաւ աչքերուս վրայ, ու լուացուեցայ եւ կը տեսնէմ։ Ասոր վրայ փարիսեցիներէն ումանք կ'ըսէին, Ան մարդը Աստուծմէ չէ, ինչու որ շաբաթ օրը չպահեր։ ուրիշները կ'ըսէին, ինտո՞ր կրնայ մեղաւոր մարդ մը ասանկ հրաշքներ ընել։ ու մէջերնին երկպառակութիւն կար։ Նորէն ըսին կոյրին, Դուն ի՞նչ կ'ըսես անոր համար՝ որ քու աչքերդ բացաւ։ ան ալ ըսաւ թէ Մարգարէ մըն է։ Իսկ Հրէաները չէին հաւատար անոր համար՝ թէ կոյր էր ու բացուեցաւ, մինչեւ որ ան աչքը բացուածին ծնողքը կանչեցին։ Եւ անոնց հարցուցին ու ըսին, Աս է ձեր որդին, որուն համար դուք կ'ըսէք թէ կոյր ծնաւ։ հապա հիմա ինտո՞ր կը տեսնէ։ Անոր ծնողքը պատասխան տուին անոնց ու ըսին, Դիտենք որ ասիկա է մեր որդին, եւ որ ինքը կոյր ծնաւ։ բայց հիմա ինտո՞ր կը տեսնէ։ չենք զիտեր, կամ թէ ո՛վ բացաւ ատոր աչքերը՝ մենք չենք զիտեր։ ինքը չափահաս է, իրեն հարցուցէք։ թող ինքը խօսի իրեն համար։ Աս ըսին

անոր ծնողքը՝ Հրէաներէն վախնալնուն համար, քանզի Հրէաները միարան հաւանութեամբ որոշեր էին որ եթէ մէկը զանիկա Քրիստոս դաւանի, ժողովարանէն դուրս ձգուի: Ասոր համար անոր ծնողքը ըսին թէ Խնքը չափահաս է, իրեն հարցուցէք: Ետքը նորէն կանչեցին ան մարդը որ կոյր էր, ու ըսին անոր, Աստուծոյ փառք տուր. մենք զիտենք որ ան մարդը մեղաւոր է: Անիկա ալ պատասխան տուաւ ու ըսաւ, Թէ որ մեղաւոր է ես չեմ զիտեր. միայն աս զիտեմ որ կոյր էի եւ հիմա կը տեսնեմ: Նորէն ըսին անոր, Խնչ ըրաւ քեղի, քու աչքերդ ինտո՞ր բացաւ: Պատասխան տուաւ անոնց, Հիմա ըսի ձեզի ու չմեցիք. ինչու համար նորէն լսել կ'ուզէք. միթէ դուք ալ կ'ուզէք անոր աշակերտ ըլլալ: Անոնք նախատելով զանիկա ըսին, Դուն ես անոր աշակերտը, իսկ մենք Մովսէսի աշակերտներն ենք: Մենք զիտենք որ Աստուած Մովսէսի հետ խօսեցաւ, բայց ասիկա չենք զիտեր թէ ուսկից է: Պատասխան տուաւ մարդը եւ ըսաւ անոնց, Ատիկա է զարմանալու բանը՝ որ դուք չեք զիտեր թէ ուսկից է, եւ անիկա իմ աչքերս բացաւ: Գիտենք որ Աստուած մեղաւորներուն մտիկ չըներ, բայց թէ որ մէկը աստուածապաշա ըլլայ ու անոր կամքը կատարէ, անոր մտիկ կ'ընէ: Աշխարհիս սկիզբէն ի վեր լսուած չէ որ մարդ մը կոյր ծնածի մը աչքերը բացած է: Թէ որ Աստուծմէ չըլլար ան մարդը՝ բան մըն ալ չէր կրնար ընել: Պատասխան տուին եւ ըսին անոր, Դուն բոլորովին մեղաց մէջ ծնած ես, ու մեղի վարդապետութիւն կ'ընես. եւ դուրս ըրին անիկա: Յիսուս լսեց որ զա-

նիկա՝ դուրս ըրին, ու երբոր գտաւ զանիկա՝ ըսաւ անոր, Դուն կը հաւատա՞ն Աստուծոյ Որդիին: Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ, Տէր, ով է որ հաւատամ անոր: Եւ Յիսուս ըսաւ անոր, Տեսար ալ անիկա, եւ քեզի հետ խօսողը ան է: Անիկա ալ ըսաւ, կը հաւատամ, Տէր. ու անոր երկրպագութիւն ըրաւ: Եւ Յիսուս ըսաւ, ես դատաստանի համար եկայ աս աշխարհս, որ չտեսնողները տեսնողներն եւ տեսնողները կուրանան: Եւ փարիսեցիներէն ոմանք որ իր հետն էին, աս բաները լսելով՝ ըսին իրեն, Միթէ մենք ալ կոյր ենք: Յիսուս ըսաւ անոնց, Թէ որ կոյր ըլլայիք՝ դուք մեղք չէիք ունենար, բայց հիմա կ'ըսէք թէ կը տեսնենք, ասոր համար ձեր մեղքը ձեր վրայ կը մնայ: » Յովհ. Թ. 1—41:

Այս եօթը հրաշքները բոլոր հրաշքներն են որ չորս աւետարանիշները կը պատմեն թէ Քրիստոս գործեց Սուրբ Օրը: Ասոնց երեքը տեղի ունեցան ժողովարանին մէջ, և երկուքը՝ տուներու մէջ — մէկը Սիմոն Պետրոսի տան մէջ և միւսը փարիսեցի իշխանի մը տան մէջ ուր գայած էր Քրիստոս հաց ուտելու: Երկու մնացեալ հրաշքներն ալ մասնաւոր գէպքեր էին: Ասոնց առաջինին մասին Յովհ հաննէս կը ծանօթացնէ մեզ՝ թէ Երուսաղեմի Բեթհեղդա կոչուող աւազանին հինգ սրահներուն մէջ պառկած էին խիստ շատ հիւանդներ, կոյրեր, կաղեր, չորցածներ, սա-

կայն այս բազմութեան մէջէն միայն մի՞ն դրուած է Յովհաննու կողմէ թէ բժշկուեցաւ Քրիստոսէ Սուրբ օրը։ Եւ ասիկա երեսունուառթը տարիէ հետքէ հիւանդութիւն մը ունէր, և Քրիստոս իրեն ուղղեց սա խօսքը, “Ելի՛ր, մահիճդ առ ու քալէ՛” Հոս յիշուած մահիճը հաւանօրէն լոկ կապերտի կամ փսխաթի կտոր մըն էր որուն վրայ ընկողմանած էր հիւանդը, շալէ մը ոչ աւելի, թերևս ոչ ալ այդչափ, ծանարութիւն ունէր։ Բժշկութեան միւս հրաշքն էր կոյր ծնած մարդունը, որուն վրայով Յովհաննէս առաքեալ խիստ շահեկան պատմութիւն մը կ'ընէ Յովհ. թ. 1-41 համարներուն մէջ։ Դիտելի է թէ այս կոյրը Քրիստոսի համար հալածուողներուն ցանկին գլուխն ըլլալու պատիւը կը վայելէ՛ Առաջին անձն է որուն, դրուած է թէ, կը վերաբերի Քրիստոսի կողմէ Մատ. Ե. 11, 12 համարներուն մէջ խոստացեալ օրհնութիւնը. — “Երանի է ձեզի՝ երբոր կը նախատեն ձեղ ու կը հալածեն, և սուտ տեղը ամէն կերպ գէշ խօսքեր կը խօսին վրանիդ ինծի համար. ցնծացէք և ուրախ եղէք, ինչու որ ձեր վարձքը շատ է երկինքը. քանզի աս կերպով հալածեցին ձեղմէ առաջ մարդարէները։” Մատ. Ե. 11, 12։

Որովհետև չորս աւետարանիչներէն ոչ մին-

կը պատմէ Քրիստոսի՝ Սուրբ օրը ուրիշ օրեւուն նման քարոզելով ու սորվեցնելով պարտիլը, իրաւամիք կրնանք եղրակացնել թէ իր սովորութիւնն էր ոչ միայն ներկայ ըլլալ ժողովարանին մէջ, ինչպէս Ղուկաս կ'ըսէ թէ միշտ կ'ըլլալ այդ օրը (Ղուկ. Դ. 16), այլ իր սովորութիւնն էր նաև Սուրբ Օրը ետ կենալ ուեէ գործ ընելէ։ Այս կ'ապացուցուի բացակայութեամիք դպիրներուն ու փարիսեցիներուն, իր չափազանց յօժար ամբաստանիչներուն, կողմէ իրեն դէմ ո և է ամբաստանութեան թէ Սուրբ Օրուան վերաբերեալ պատուիրանը կոտրած է, մինչև իսկ իրենց ընդուրկած խիստ իմաստով, այն ամբաստանութիւններէն զատ զորս ըրեն Սուրբ Օրը եր մարդ բժշկելուն դէմ։

Քրիստոս ինքինք մեղաւորաց համար քառութեան միակ մեծ զոհ մատուցանելէ քիչ առաջ իր աշակերտներուն իմացուց երուսաղեմի մօտալուտ կործանումը, և անոր հետ կապակցեալ խոռվութիւնները, աւելցնելով սա բառերը, “Աղօթք ըրէք որ ձեր փախչիլլ ձմեռը ըլլայ, ոչ ալ շաբաթ օրը” (Մատ. Ի. 20)։ Շատ աւելի բան կայ այս բառերուն մէջ քան կ'երևնայ առաջին նայուածքով, մանաւանդ երբ խորհուի թէ որու-

կողմէ արտասանուեցան այդ խօսքերը և որու ուղղուեցան : Արտասանուեցան նոյն ինքն Քրիստոսի կողմէ և ուղղուեցան իր աշակերտներուն : Վասն որոյ այս խօսքերը կատարեալ հերում են այն Քրիստոնեաներու ըսածին թէ հերքում մահը վերջ տուաւ Սուրբ Օրուան . Քրիստոսի մահը վերջ տուաւ Սուրբ Օրուան . Վասն զի հոս կը գտնենք թէ Քրիստոս կ'ականարկէ այնպիսի ժամանակի մը Սուրբ Օրուան որ պիտի դար իր մահէն շատ տարիներ ետև, և Հրէական տնտեսութեան վերջանալէն ետև . այսպէս հակառակը կ'ապացուցուի անոնց խօսքին որ կը պնդեն թէ Սուրբ Օրը Հրէական հաստատութիւն մըն է և պարտաւորիչ չէ Քրիստոնեաներուն համար : Թէև Քրիստոս չարգիեր Երուսաղէմ դատապարտեալ քաշղաքն Սուրբ Օրը Փախչիլը Երբ ստիպողական հարկ ըլլայ , սակայն կը սորվեցնէ թէ այդ օրը ստիպողական գործերը , եթէ կարելի է՝ զանց առնուելու են , և մինչև իսկ պատրաստութիւն տեսնուելու է անոնց դէմ Երբ այսպիսի ստիպողական գործերու հաւանականութիւնը նախապէս դիտցուի . և այնպիսի ժամանակներ Երբ այսպէս ընելը մեր կարողութեան վեր է , յիշելու ենք զնա որ ամէն բենէն վեր է , յիշելու ենք զնա որ ամէն բանի վրայ կը տիրէ , և անոր մատուցանելու բանի աղօթքները որպէս զի այսպիսի ստիթենք մեր աղօթքները որպէս զի այսպիսի ստիթենք հարկէ աղատուինք : Ո՛քան լիովին պողական հարկէ աղատուինք :

Քրիստոսի պատուէրը Մատ . ԺԴ . 20 համարին մէջ կը համաձայնի ել . ի . 8 համարին պատուէրին հետ , “ Հանգստութեան օրը միտքերեց՝ անիկա սուրբ պահելու համար : ”

Գործի ու զուարճութեան համար մեր ծըրագիրներուն մէջ ըստ բաւականին միտքերնիս կը բերե՞նք Սուրբ Օրուան սրբութիւնը , և զգոյշ կ'ըլլա՞նք չպղծել Պատուծոյ Սուրբ Օրը , կամ ուրիշները չփորձել այսպէս ընել — Հանգստութեան օրը միտք կը բերե՞նք անիկա սուրբ պահելու համար :

Ղուկաս աւետարանիչին դրած պատմութեան մէջ կը կարդանք . —

«Եւ անոր ետեւէն գացին ան կնիկները՝ որ իւրին հետ Գալիլեայէն եկած էին , ու տեսան գերեզմանը՝ եւ թէ ինչպէս անոր մարմինն հոն գըրուեցաւ : Եւ դառնալով խունկեր ու եղեր պատրաստեցին , եւ շաբաթ օրը հանգստացան պատուիրանքին համեմատ : » Ղուկ . ԻԳ . 55 , 56 :

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՕՐԸ

Աստուծոյ Որդւոյն՝ աշխարհի մեղաց համար քրած քաւութիւնը վերջացուց Հրէական Տնտեսութիւնը և իր յաղթական յարութեան

իմ ձեռքս անոր կողը չխոթեմ չեմ հաւատար : Եւ ութը օրէն ետեւ դարձեալ աշակերտները ներան էին , Թովմաս ալ անոնց հետ . եկաւ Յիսուս՝ դռները գոց ըլլալով , ու կայնեցաւ անոնց մէջտեղը եւ ըսաւ , Խաղաղութիւն ձեզի : Ետքը ըսաւ Թովմասին , Մատոյ հոս բեր եւ նայէ իմ ձեռքերս , ու բեր քու ձեռքդ եւ իմ կողս խոթէ , ու մի ըլլար անհաւատ , հապա հաւատացեալ : Եւ Թովմաս պատասխան տուաւ ու ըսաւ անոր , իմ Տէրս եւ իմ Աստուածս : Յիսուս ըսաւ անոր , Որովհետեւ դռն զիս տեսաբ՝ հաւատացիր . երանի անոնց որ տեսած չեն ու կը հրահանդէր : Հետեւեալները առաքեալին խօսքերն են . —

«Եւ նոյն օրը մէկշաբթի իրիկունը՝ աշակերտներուն ժողվուած տեղին դռները գոց ըլլալով՝ Հրէաներէն վախնալնուն համար , Յիսուս եկաւ եւ անոնց մէջտեղը կայնեցաւ , ու ըսաւ անոնց , Խաղաղութիւն ձեզի : Եւ աս ըսելով՝ իր ձեռքերը ու կողը ցուցուց անոնց . աշակերտներն ալ ուրախացան՝ երբոր Տէրը տեսան : Եւ Յիսուս նորէն ըսաւ անոնց , Խաղաղութիւն ձեզի . ինչպէս որ Հայրը զիս խրկեց , ես ալ ձեզ կը խրկեմ : Եւ աս ըսելով անոնց վրայ փչեց , ու ըսաւ անոնց , Առէք Հոգին Սուրբը . որոնց որ մեղքերը թողուք , Թողուած ըլլաց անոնց . Եւ որոնց որ մեղքերը ետ բոնէք , բոնուած ըլլայ : Բայց տասուերկուքէն մէկը՝ Երկւորեակ ըսուած Թովմաս անոնց հետը չէր՝ երբոր Յիսուս եկաւ : Ուստի միւս աշակերտները կ'ըսէին անոր թէ Տէրը տեսանք . ան ալ ըսաւ անոնց , Թէ որ իր ձեռքերուն վրայ բեւեռներուն նշանը չտեսնէմ , ու մատս բեւեռներուն տեղը չխոթեմ , եւ

Դարձեալ , Եօթներորդ քրիստոնէական կիրակի օրը , խոստացեալ Մխիթարիչը , Վերէն Զօրութիւնը , տրուեցաւ հաւաքեալ աշակերտներուն ինչպէս որ գրուած է Գոր. Բ. 1—4 համարներուն մէջ . —

«Եւ Պէնտէկոստէին օրը համնելուն՝ ամէնքն ալ միաբան մէկտեղ էին : Ու յանկարծակի երկինքէն ձայն մը եղաւ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս , եւ բոլոր տունը լեցուց՝ ուր որ նստեր էին : Եւ բաժնուած լեզուներ երեւցան իրենց որպէս թէ կրակէ , ու ամէն մէկուն վրայ նստաւ : Եւ ամէնքն ալ Հոգւով Սրբով լեցուեցան , ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ , ինչպէս որ Հոգին իրենց խօսիլ կու տար : » Գոր. Բ. 1—4 :

Ուրիշ պատմութիւն մըն ալ կայ կանուխուան Եկեղեցւոյն քրիստոնէական Սուրբ Օլ-

ուան մէջ կատարուած ժողովի մը , Գոր. Ի.
Դ համարին մէջ . —

«Եւ մէկշաբթի օրը երբոր ժողովուեր էինք հաց
կտրելու , Պօղոս անոնց կը քարոզէր , ինչու որ հե-
տեւեալ օրը ճամբայ պիտի ելլէր . եւ խօսքը եր-
կընցուց մինչեւ կէս գիշեր :» Գործ. Ի. Դ:

Պօղոս առաքեալին թուղթերուն մէջ կան
երեք հատուածներ , որոնց համար ոմանք կ'ը-
սեն թէ աւելի կամ նուազ ոյժ կու տան սա
գաղափարին թէ Սուրբ Օրուան նկատմամբ
տրուած պատուէրը պարտաւորիչ չէ քրիս-
տոնէից համար , գաղափար՝ որ շատ ներհակ
է Սուրբ Գրոց միւս մասերուն և Քրիստոսի
որոշ ուսուցումներուն : Այս հատուածները
իննամով քննուելով պիտի տեսնուի թէ այս
պիտի մեկնութիւն չեն վերցներ :

Պօղոսի թուղթերուն մէջ ակնարկուած ե-
րեք հատուածներն են Հոռվմ. ԺԴ. 5, Գաղ.
Դ. 8—11, Կող. Բ. 16, 17:

Պօղոսի՝ Հոռմայեցւոց ուղղած թուղթին
մէջ կը դառնենք հետեւեալը . —

ԱՄԷԿը մէկ օրը ուրիշ օրէն աւելի կը սեպէ ,
մէկն ալ ամէն օրը մէկ կը սեպէ . Թող ամէն մարդ
իր միտքը համեցընէ :» Հոռվմ. ԺԴ. 5 :

Այս խօսքերը շատ յարմարութեամբ կըր-
նային ուղղուիլ այսօրուան Քրիստոնէական

Եկեղեցիին : Քրիստոնէական Եկեղեցիէն ճիւ-
ղեր մինչեւ իսկ հիմա մասնաւոր մեծարանք
կ'ընծայեն այլ և այլ օրերու , օրինակի հա-
մար Աւագդ Ուրբաթ , Համբարձման օր , Զատ-
կի , Ծնունդի օրերը , ևն . , մինչ Քրիստոնէա-
կան Եկեղեցւոյն ուրիշ ճիւղեր այսպիսի զա-
նապանութիւն չեն ըներ . սակայն տեսու-
թեանց այս տարբերութիւնը Քրիստոնէական
Եկեղեցւոյն վերը յիշուած ճիւղերէն ոչ միոյն
մէջ կը վերաբերի Սուրբ Օրուան , ոչ ալ երբեք
իրաւունք ունինք ենթադրել թէ այս էր իրու-
թութիւնը Պօղոս առաքեալի օրերը :

Առաքեալը գաղատացւոց թուղթին մէջ
կը դրէ . —

«Բայց անատենը որ չէիք գիտեր զԱստուած ,
կը ծառայէիք անոնց՝ որոնք ի բնէ Աստուածներ
չէին : Սակայն հիմա որ ճանչցաք զԱստուած՝ մա-
նաւանդ որ գուք Աստուածմէ ճանչցուեցաք , ինտո՞ր
նորէն կը դառնաք ան տկար ու չքաւոր սկզբունք-
ներուն , որոնց նորէն կ'ուզէք ծառայութիւն ընել :
Օրերը կը զանազանէք , ու ամիսները եւ ժամա-
նակները ու տարիները : Կը վախնամ ձեզմէ , որ
գուցէ պարապ տեղը ձեր վրայ աշխատած ըլլամ :»
Գաղ. Դ. 8—11:

10 Համարը բաղդատելով գլխուն միւս
մասին հետ պիտի տեսնուի թէ առաքեալը
5

կամ խմելու , կամ տօներու կամ ամսագլուխներու կամ շբաթներու կողմանէ , որոնք գալու բաներուն շուքն են . բայց բուն մարմինը Քրիստոսինն է » կող. Բ. 16 , 17 :

Այս խօսքերով կը թուի թէ Պօղոս Հրէութենէ քրիստոնէութեան դարձողները կը հրահանդէ տեղի չտալ մեղադրանաց անոնց որ կ'ուզեն շարունակել Հրէական տնտեսութեան օրէնքները , ծէսերը և սովորութիւնները ուրոնց ա՛լ ենթարկուելու չէին :

Գործոց գիրքէն կ'իմանանք թէ Պօղոս , Բառնաբասի հետ , նմանօրինակ խրատ տուաւ կանուխուան քրիստոնեայ եկեղեցւոյն յՈւտիոք ։ Ստորև գրուածը ասոր արձանագրուածիւնն է . —

«Առաջին ամսուն՝ այսինքն Նիսան ամսուն մէջ , Ասուերոս թագաւորին երկոտասաներորդ տարին մինչեւ երկոտասաներորդ ամիսը՝ այսինքն Աղար ամիսը , օրէ օր ու ամսէ ամիս Համանին առջեւը Փուր՝ այսինքն վիճակ ձգեցին ։» Ես. Գ. 7:

Հետեւալ հատուածը կը գտնուի Եսայեայ մարդարէութեան մէջ . —

«Խորհուրդներուդ շատութենէն ձանձրացար . հիմա երկինքը զննողները , աստեղագէտները , նոր ամիսներով գուշակութիւն ընողները թող ելեն . եւ քու վրադ գալու չարիքէն քեզ ազատեն ։» Ես. Խ. 13 :

Առ կողոսացիս թուղթին մէջ Պօղոս կը գրէ . —

«Ուստի ալ մէկը թող չդատէ ձեզ ուտելու

հոս բացէ ի բաց կը յանդիմանէ կուապաշտութենէ քրիստոնէութեան դարձողները՝ պահելուն համար իրենց կուապաշտական սովորութիւնները , մասնաւոր օրերու , ամիսներու և տարիներու նկատմամբ , սակայն երբեք չարձակեր զանոնք Սուրբ Օրուան մասին կամ Աստուծոյ ու է ուրիշ պատուիրանները յարելու պարտականութենէն :

Եսթ. Գ. 7 համարին մէջ օրինակ մը ունինք նպաստաւոր օրեր ընտրելու սովորութեան . այդ համարին մէջ գրուած է . —

«Առաջին ամսուն՝ այսինքն Նիսան ամսուն մէջ , Ասուերոս թագաւորին երկոտասաներորդ տարին մինչեւ երկոտասաներորդ ամիսը՝ այսինքն Աղար ամիսը , օրէ օր ու ամսէ ամիս Համանին առջեւը Փուր՝ այսինքն վիճակ ձգեցին ։» Ես. Գ. 7:

«Եւ մէկ քանիները Հրէաստանէն իջած՝ եղայրներուն կը սորվեցնէին որ Եթէ Մովսէսին աւանդած սովորութեանը համեմատ չթվատուիք . չէք կրնար փրկուիլ . Ուստի Պօղոս եւ Բառնաբաս անոնց դէմ շատ մը հակառակութիւն ու վէճ ընելէն եւաքը , վճուեցին որ Պօղոս ու Բառնաբաս եւ մէկ քանիներն ալ անոնցմէ՝ Երուսաղէմ ելլեն առաքեալներուն ու Երէցներուն աս խնդրոյս համար . Անոնք ալ եկեղեցիէն ճամբայ դրուած՝ Փիւնիկէէն ու Սամարիայէն անցնելով . հեթանոսաց դարձի գալը կը պատմէին , եւ մեծ ուրախութիւն կու տային բոլոր եղբայրներուն . Ու երբոր Երուսաղէմ հասան , եկեղեցիէն ու առաքեալներէն եւ երէց-

ներէն ընդունուեցան, եւ պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց հետ։ Փարիսեցւոց աղանդէն հաւատացեալներէն ոմանք ելան, ու կ'ըսէին թէ Պէտք է թվաժանանոնք ու պատուիրել որ Մովսէսի օրէնքը պահեն։

«Եւ առաքեալները ու երէցները ժողվուեցան աս բանիս վրայ խորհելու ։» Գոր. ԺԵ. 1—6։

Կող. Բ. 16 Համարին մէջ ակնարկուած Սուրբ Օրը, ինչպէս Նոր Կտակարանին մէջ ակնարկուած ամէն ուրիշ Սուրբ Օր, է Հրէական Շաբաթի Սուրբ Օրը, որ Հրէական տնտեսութեան վախճանին անցաւ ու փոխուեցաւ Եկեղեցւոյն Սուրբ Օրուան, վասն զի Աստուածոյ Որդին Քրիստոնէական Եկեղեցւոյն Համար սրբեց իր յարութեան օրը։ Միակ բացառութիւնն է թերևս Մատ. ԻԴ. 20 Համարին մէջ գտնուածը, ուր շաբաթ օր բառը կրնայ ակնարկել թէ՛ Հրէական Շաբաթը Հրէական տնտեսութեան շարունակելուն միշոյին և թէ՛ շաբթուան առաջին օրը որ յետոյ Սուրբ Օր եղաւ Քրիստոնէական Եկեղեցւոյն Համար։

Թերևս հոս լաւ կ'ըլլայ ուշ դնել Պօղոսի՝ Աղրիպպաս թադաւորին առջև ինքզինք պաշտպանելու Համար ըսած խօսքերուն եւ դիտել իր վկայութիւնը մարդարէներուն ու Մովսէսի ըսածներուն իր յարումին վրայով։ —

«Մակայն Աստուածմէ օգնութիւն հասնելով՝ մինչեւ աս օրս ողջ մնացի՝ պղտիկին ու մեծին վկայութիւն տալով, բան մը չզրոցելով ան բաներէն դուրս՝ որ մարդարէները եւ Մովսէս խօսեցան թէ պիտի ըլլային։ թէ Քրիստոս պիտի չարչարուէր, եւ թէ անիկա պինտ առաջ մեռէներէն յարութիւն առած՝ լոյս պիտի քարոզէր ժողովուրդին ու հեթանոսներուն» Գոր. ԻԶ. 22, 23։

Վերի Համարները կը ցուցնեն պատկառանքը որ ունէր Պօղոս մարդարէներուն ու Մովսեսի գրութեանց Համար, եւ ո՛րբան սխալ ըլլալու են տեսութիւններն անոնց որ կը ջանան Պօղոս առաքեալի ուսուցումներէն ու է մաս քաշկուտելով, արդարացնել իրենց անհնազանդութիւնը մարդարէներուն ու Մովսեսի Սուրբ Օրուան պահուելուն մասին տուածքացորոշ հրամանին։

Ըստուած է թէ Քրիստոս, Երկրիս վրայ գտնուած ատեն կը պտըտէր Սուրբ Օրը՝ բարիք ընելով։ Այս Համաձայն չէ Աստուածաշունչի ուսուցմանց։ Աւելի ուղիղ պիտի ըլլայ ըսել թէ Քրիստոս կը պտըտէր բարիք ընելով, սակայն Սուրբ Օրը կը հանդչէր՝ պատուէրին հնաղանդելով։ Արդէն իսկ նշան դըրինք Ղուկասի խօսքին թէ Քրիստոսի սովորութիւնն էր Սուրբ Օրը ժողովարան երթալ,

օրերը, քան թէ Աստուծոյ իրը կոչած օրէն՝
այդ բաները ընելու ժամանակ գողնալու
ենք :

և մէկէ աւելի տեղ արձանագրուած է թէ
այդ օրը ժողովարանին մէջ Սուրբ Գիրքէն կը
կարդար ու կը սորվեցնէր . սակայն իր երեք
տարուան ամբողջ պաշտօնէութեան միջոցին,
թերևս հարիւրաւոր հրաշքներէ միայն եօթը
անջատ հրաշք, որ ասկէ առաջ յիշուեցան,
կը պատմեն աւետարանիշները թէ Քրիստոս
գործեց Սուրբ Օրը — երեքը ժողովարաննե-
րու մէջ, մէկը Սիմոն Պետրոսի տունը և ուրիշ
մը փարիսեցւոց իշխաններէն միոյն տունը .
այսպէս անդին կը մնայ ուրիշ տեղ գոր-
ծուած միայն երկու հրաշք : Թերևս այս եր-
կուքն ալ տեղի ունեցան իր երեք տարւոյ
պաշտօնէութեան միջոցին՝ Սուրբ Օրը ժողո-
վարան երթալու կամ անկէ վերադառնա-
լու միջոցին : Ապահովաբար կրնանք սորվիլ
Աստուծոյն ուսուցումն թէ մինչ չի-
տակ ու պատշաճ է օգնել յանկարծական
դէպքերու կամ հիւանդութեան առթիւ մեր
օգնութեան կարօտ եղողներուն որ կրնան
մեր անմիջական ուշադրութեան առջև բեր-
ուիլ կամ մեզ հետ ըլլալ Սուրբ Օրը, սա-
կայն յիշելու ենք Սուրբ Օրը հանգստանալու
զայն սուրբ պահելու համար մեր Արարչին հրա-
մանը, և մեր ընկերներուն հանդէպ մեր պար-
տականութիւնները ի գործ դնելու համար
գործածելու ենք աւելի շաբթուան միւս վեց

Սա իրողութիւնը թէ Սուրբ Օրը պղծելու
ամբաստանութիւն մը չեղաւ Քրիստոսի դէմ
անոր յոյժ ովերիմ հակառակորդներուն,
դպիրներուն ու փարիսեցիներուն կողմէ, բաց ի
ասկէ թէ Սուրբ Օրը բժշկութիւն կ'ընէ՝
կրնայ յայտնի փաստ համարուիլ այն խստու-
թեան ինպաստ որով կը պահէր Սուրբ Օրը,
մինչև անգամ Քրիստոսի ժամանակուան չըեայ
վարդապետներուն կանոնին համեմատ . Եւ
փարիսեցիներուն՝ Քրիստոսի ու անոր աշա-
կերտներուն հետ ցորենի արտերուն և փա-
րիսեցւոյն տան մէջ Քրիստոսի հաց ուտելու
ատեն Քրիստոսի հետ գտնուիլը կրնայ ըն-
դունուիլ որոշ նշան թէ այս դէպքերէն ոչ
մէկուն մէջ Սուրբ Օրուան մասին չըէից
ծիսական խիստ օրէնքներուն բեկանում տե-
ղի ունեցած էր սոյն պարագաներուն մէջ,
թէև փարիսեցիները շատ խստապահանջ էին
օրէնքին գիրը գործադրելու և նոյն ատեն
շատ ցաւալի կերպով թերի կը մնային անոր
հոգիին հնազանդելու մէջ :

Քրիստոնեայ եկեղեցեաց անդամներուն

լու է Պօղոս առաքեալին արտայայտած զգացումը . “Վասն զի ներսի մարդուն նայելով Աստուծոյ օրէնքին կը հաւնիմ :” Հռովմ . ի . 22: Երանի թէ յիշեինք Պետրոս առաքեալին ազերանի թէ յիշեինք Պետրոս առաքեալին ազերանի մէջ, — “Եւ մեր Տէրոյը երկայնմտութիւնը մէջ, — “Եւ մեր Տէրոյը երկայնմտութիւնը մէջ առաքեալու կատարած է փառաւոր ճշշմարտութիւնը . սակայն անտարակոյս Աստուծոյ բարութիւնը յառաջ բերելու է փափաք մը՝ յարգելու իր հրամանները , և պատուելու իր կամքը , սիրելու իր օրէնքը , և ջանալու իր բարութիւնը ու ողորմութիւնը ընել պատճառանք անհազանդ գտնուելու այն օրէնքին որուն՝ իր խօսքին մէջ այսքան յայտնի կերպով հրամայած է որ հնազանդինք : Գալով ոչ թէ օրէնքի , այլ շնորհաց տակ ըլլալու գաղափարին , այս լոկ բոնազբօսել է Սուրբ Գրոց խօսքերը՝ ջանալով անոնցմէ հանել այն իմաստը զրոր տալու համար դրուած չեն : Այս անմիջապէս պիտի տեսնուի երբ բանանք այս խօսքերը պարունակող հատուածը . “Քանզի մեղքը վրանիդ պիտի չիշխէ . ինչու որ օրէնքի տակ չէք , հապա շնորհաց տակ : Ուրեմն ի՞նչ . մեղք դործենք որ օրէնքի տակ չենք՝ հապա շնորհքի տակ . քաւ լիցի :” Հռովմ . զ . 14, 15: Ամէն ճշմարիտ քրիստոնէի զգացումն ըլլա-

մէջ կան ոմանք որ աւելի կամ նուազ բանի տեղ չեն դներ Սուրբ Օրը պահելու մասին աստուածային հրամանը՝ սա պատճառանքով թէ Քրիստոս կատարած է օրէնքը , կամ թէ օրէնքին տակ չեն , այլ շնորհաց տակ : Թէ Քրիստոս օրէնքը կատարած է փառաւոր ճշշմարտութիւն մըն է որմէ կախեալ է լոկ հաւատքով արդարանալու վարդապետութիւնը . սակայն անտարակոյս Աստուծոյ բարութիւնը յառաջ բերելու է փափաք մը՝ յարգելու իր հրամանները , և պատուելու իր կամքը , սիրելու իր օրէնքը , և ջանալու իր բարութիւնը ու ողորմութիւնը ընել պատճառանք անհազանդ գտնուելու այն օրէնքին որուն՝ իր խօսքին մէջ այսքան յայտնի կերպով հրամայած է որ հնազանդինք : Գալով ոչ թէ օրէնքի , այլ շնորհաց տակ ըլլալու գաղափարին , այս լոկ բոնազբօսել է Սուրբ Գրոց խօսքերը՝ ջանալով անոնցմէ հանել այն իմաստը զրոր տալու համար դրուած չեն : Այս անմիջապէս պիտի տեսնուի երբ բանանք այս խօսքերը պարունակող հատուածը . “Քանզի մեղքը վրանիդ պիտի չիշխէ . ինչու որ օրէնքի տակ չէք , հապա շնորհաց տակ : Ուրեմն ի՞նչ . մեղք դործենք որ օրէնքի տակ չենք՝ հապա շնորհքի տակ . քաւ լիցի :” Հռովմ . զ . 14, 15: Ամէն ճշմարիտ քրիստոնէի զգացումն ըլլա-

րին, անոր պարտաւորիչ ըլլալուն և անոր բերած պարտականութեանց վրայով։ Մինչ մէկ կողմէն այս պատուիրանը բացորոշապէս արձանագրուած է Աստուածաշունչին մէջ, ամբողջ գիրքին մէջ պիտի չգտնուի պարբերութիւն մը որ ետ կոչէ կամ ջնջէ այս պատուիրանը, կամ սահմանաւորէ զայն ո և է ժամանակի կամ տնտեսութեան համար։ Միշտ յիշելու ենք թէ մեր Աստուածը չփոխուիր, — “Քանզի ես եհովայ եմ, չեմ փոխուիր, անոր համար դուք, ով Յակոբի որդիք, չսպառեցաք” (Մալ. Գ. 6), — թէ վախճանը կը տեսնէ սկիզբէն և թէ Սուրբ Օրը, ստեղծագործութեան եօթներորդ օրը, մեր Արարչին ձեռքով պրացեալ, պիտի մնայ Սուրբ Օր ցորչափ նախընթաց վեց օրերուն մէջ ներկայ աշխարհումարդուն յարմարցընելու համար իր կատարած գործը շարունակէ գոյութիւն ունենալ։

Նախընթաց էջերուն մէջ ցուցուեցաւ թէ Սուրբ Հոգին ո՛չափ յայտնի կերպով ծանօթացուցած է Աստուածաշունչին մէջ Սուրբ Օրուան վերաբերեալ հրամանը, և թէ մարդարէները խոստումներով և սպառնալիքներով ո՛չափ որոշաբար և լիուլի ներկայացուցած էին այս հրամանը։ Անտես շառնենք իրենց ուսուցումը, և չանպատուենք այդ օրէնքը կամ

ուան վերաբերեալ օրէնքին, խոստանալով թէ Սուրբ Օրը պահելուն պիտի հետևին օրհանութիւններ աւելի մեծ քան Աստուածոյ ո և է ուրիշ օրէնքի հնազանդութեան համար խոստացուածները, բաց ի թերեւս միայն անոնցմէոր կը վերաբերին Աստուածոյ անձին։

Սուրբ Օրուան պահուելուն հետ կապակցեալ մասնաւոր երեսոյթ մը կայ զոր անոնք որ կ'ուղեն Աստուած սիրել, պատուել և անոր հնազանդիլ՝ պարտին յիշել, այսինքն Մովլանի և Եղեկիելի ուսուցումը թէ Սուրբ Օրը մասնաւորաբար սահմանուած է նոյն իսկ Աստուածոյ կողմէ, ըլլալու նշան մը իրեն ու իր ժողովուրդին միջև։ Կը փափաքինք հրապարակաւ Աստուածմէ ճանչցուիլ իբրև իր ժողովուրդը։ Աստուածոյ տուած նշանը Սուրբ Օրն է, հաւատարմութեամբ ու հրապարակաւ պահուած։ Մովսեսի ու Եղեկիելի սոյն ուսուցումը կը գտնուի Ել. Լլ. 42-17 և Եղեկ. Ի. 11-24 համարներուն մէջ։

Թնամով քննելով Աստուածաշունչին մէջի այն հատուածները որոնց ակնարկեցինք նախընթաց էջերուն մէջ, կը յուսացուի որ ընթերցողը որոշ տեսութիւն մը պիտի կազմէ Սուրբ Օրուան նկատմամբ տրուած պատուէ։

անհնաղանող չգտնուինք անոր որ այսքան
լիուլի ու որոշաբար ծանօթացուած է Սուրբ
Հոգիին կողմէ մարդարէներուն միջոցով Աստ-
ուածաշունչին մէջ։

Մասնաւորապէս յիշելու ենք թէ մեզի
յայտարարուած է որ Քրիստոս մեր Ստեղ-
ծիչն է (Յովհ. Ա. 1-3 և 10), և իբրև մեր
Ստեղծիչը, սրբեց Սուրբ Օրը (Ծն. Բ. 3)։
Այսպէս ունինք Քրիստոսի ուղղակի հրամանը
Սուրբ օրը պահելու ։ Աստուծոյ Որդին երկ-
րիս վրայ գտնուած ատեն սորվեցուց, —
“Թէ որ զիս կը սիրէք, իմ պատուիրանքներս
պահեցէք” (Յովհ. Ճ. 15). և դարձեալ՝ իր
յարութենէն ետև, — “Սորվեցուցէք անոնց որ
ան ամէն բաները պահեն՝ ինչ որ ես ձեզի
պատուիրեցի. և ահա ամէն օր ես ձեզի հետ
եմ մինչև աշխարհիս վերջը” (Մատ. Իլ. 20)։
Յուցնենք թէ մեզի համար Մեռնողը կը սի-
րենք՝ իր հրամանին հնազանդելով, և իր կամ-
քը յարդելով, և որովհետև մեր Ստեղծիչը
սրբած ու օրհնած է եօթներորդ օրը և մեր
Փրկիչը սրբած ու օրհնած է իր յարութեան
օրը, միտքերնիս բերենք Սուրբ Օրը զանիկա
պատուելու համար. սրբելու այդ օրը զոր մեր
Ստեղծիչը և Փրկիչը օրհնած է. սուրբ պա-
հելու այդ օրը Թէ ինք սրբած է ։



ՀՀ Ազգային գրադարան



NL0158093

gw

